


18267

94

891.99

2-13



891.99
Ը-13

ԼԵԻՈՆ ՇԱԹՐԵԱՆ
(ՍԻՆՎԻՍ-ՄԱՐԻՍ)

[Handwritten signature]



ՑԱԻԻՆ ՏՈՒՆԸ

[ԲԱՆՏԱՐԿԵԱԼԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ]

Բանք այն միակ սեղն է՝ ուր կարելի է ազատ ապրիլ թուրքիոյ մէջ:
ՍԷՊԱՍԹԻԷՆ ՖՈՒ

ԱՐՏԱՏՆՈՒՄԻՆ «ՈՒՋՄԻԿ» ԷՆ



ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Վ. Է. Պ. ԶԱՐԳԱՐԵԱՆ ԵՂԱՍԸՔ



Կ. ՊՈԼԻՍ

ՅՊԱԳՐ. Յ. ԱՍՍՏՈՒՐԵԱՆ

1909

[Handwritten mark]

12 JUL 2013

96732

ՅԱԻԻՆ ՏՈՒՆԸ

[ԲԱՆՏԱՐԿԵԱԼ Ի ՍԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ]

Բաներ այն միակ տեղն է՝ ուր կարելի է ազատ արիլ թուրքիոյ մէջ :

ՍԷՊԱՍԹԻՆ ՅՈՒ

Ա.

Իրիկունը կ'իջնէ :

Պահը շատ քաղցր է. մէկը Պօլսոյ այն իրիկուններէն ուր անդորրութիւնը կը տարածուի, կը սփռուի կարծես զովութեան հետ քաղցրին վրայ. աշնանավերջի անուշ ու թախծագին հովը մեղմօրէն կը խաղայ Բան-կալթիէն թագսիմ տանող մեծ պողոտային եզերքը տըն-կուած ծառերու տերեւներու հետ, որոնք կը փրթին, կ'իյնան վար տակաւ, խօլական պար մը դառնալով փոշիներուն մէջ :

Բազմութիւնը խիտ չէ. Պօլսոյ ոստիկանութեան սփռած ահ ու դողէն, գրէթէ ո՛չ մէկ հայ դուրսը մեզ-մէ զատ, որ անհոգ ու անձգիւր կը յառաջանանք ճամբէն, խօսելով, կատակելով :

Երիտասարդութիւնը լաւատես է արդէն. ամէնէն յոռի կացութեան մէջ անզամ դիտէ հանգրուան մը ստեղծել, ու հոն հանդիպեցնել պահ մը իր յոգնած զգացումներուն, ցաւակոծ սրտին բեռն ու դառնութիւնները :

— Է՛հ, աղաքներ կը ձայնէ մէջերնէս մէկը, այս գիշեր եկէք քիչ մը Եանքօին նստինք :

— Ատենները առեն չէ կը պատասխանէ մեր ընկերը՝ Երուանդ Գրիգորեան, ետքը կը դարձնեն :

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԻ

ՅԻՇԱՏԱԿԻՆ



1367-2002

Ու ակնարկը, կասկածոտ՝ կը դառնայ ետին:

Ոստիկանութիւնը ու է մէկ չնչին շարժումի փոխարէն բանտարկութիւն, սարսափ սփռած է այս սղոց սրտին վրայ, և իրաւունքով:

— Է՛հ, ի՞նչ կըլլայ ըլլայ կը միջամտէ երրորդ մը, Ստեփան Արեւեան, ի՞նչ կուզէ ըլլայ, ալ համբերութիւննիս հատաւ, ուշ մնացիր բանտ, բարձր խօսէ բանտ, ցած խօսէ բանտ, քալեցէք, ի՞նչ կուզէ թող ըլլայ:

Որոշումը տրուած է. քառորդ ժամ ետք հինգ հոգի հաւաքուած են Եանքօին, գարեջուրի դաւաթներուն շուրջ բոլորակ մը կազմած:

Ամէնքս ալ վայրկեան մը մոռցեր ենք ալ ամէն բան. մեր ցաւեր ու վշտեր տեսնելու վարժուած մելամաղձոտ հոգին թօթափեր է պահիկ մը իր վրայէն տրտութեան քօղը, և մեր սրտին վէրքերը սպիացեր են կարծես աշնանավերջի այս քաղցր իրիկնադէմին:

Մէջերնուս ամէնն ալ կսկիծ մը ունի ներսիդին, և արդէն ո՞վ ցաւ չունի Պօլսոյ մէջ. Պօլիս այն միակ քաղաքն է ո՛ր ցաւը կը ստեղծուի, կը շինուի: Որը Պօլսոյ յարածուն տնտեսական տագնապէն վիստուած, որը սիրելի մը տուած հողին, որը եղբայր մը կամ հայր մը տուած բանտին. վիշտը միացուցեր է մեզ ամէնքս ալ և գարեջուրին ափիօնը ընդարձացուցեր հրայրքը մեր տառապած երիտասարդութեան:

Կատակները, ծիծաղները կ'անուշնան: Ժամերը կ'անցնին և դեռ ու է արամադրութիւն չունի մեր խուճըր ցրուելու. սոսկումի, սարսափի մէջ տուայտող այս երիտասարդ հոգիները, պարզ խօսքի մը, բառի մը համար ամիսներով բանտարկութեան սպառնալիքը իրենց գլխուն վերեւ, կը զուարճանան, կ'երգեն, կարօտն առնելով իրենց օրերով, շաբաթներով անցուցած կղզիացած կեանքին հոս Պօլսոյ մէջ՝ ուր երեք հոգիի մէկ տեղ գումարումը կասկածանքով կը դիտուի ոստիկանութեան կողմէ: Եւ օրերով ծարաւի մարդու մը պէս ո՞ր առաջին անգամ ջուր գտնելուն՝ հողիին ամբողջ թա-

փովը կը խմէ, հիւ անդանալու ակէն մտածում իր այդ վայրկենի յազեցման առթած հանդստութեան մէջ գրտնելով, մենք ալ աղատ համարձակ կը խօսինք, կը խընդանք մեր այդ վայրկենի ուրախութեան մէջ մեր շուրջի խստութիւնները մոռնալով:

Գիշերուան ժամը տասնեւմէկը անցեր է. մրնչեւ այդ ժամուն դուրսը մնալ Պօլիս, յանդգնութիւն և յանդգնութենէ իսկ վեր բան մըն է, մանաւանդ հինգ երիտասարդ մէկտեղ, քով քովի հաւաքուած: Կասկածներ, տարակոյսներ կայ մտքիս մէջ զորս չեմ ուզեր ընկերներուս ըսել անոնց ուրախութիւնը տխրութեան չի փոխելու երկիւղով:

— Մէյմէկ կաթ առնենք Թօմային, կը ձայնէ մեր ընկերներէն Արամ Արագեան, խմբագիր:

Պիտի մերժեմ ես, բայց միւսները կը համակերպին և ես ալ անոնց հետ ստիպուած: Երիտասարդութիւնը որ միշտ ընկերականութիւնը և զուարճութիւնը կը սիրէ, թող չի տար ինծի առնել քալելու:

Բաց մեր այս համակերպութիւնը մեծագոյն հարուածը կուտայ վերջէն մեզի և յետին զղջումներն ո՛չ մէկ օգուտ, ո՛չ մէկ ձեռնտուութիւն կ'ընձեռեն այն տառապանքներուն համար՝ զորս այս սողերը պիտի պարզեն:

Գիշերը լուռ է ու հանդարտ: Յետամնաց անցորդի մը ստուերը կը կորսուի քովստի փողօցներուն մէջ: Պօլսոյ գիշերները, արհաւիրքի գիշերներ են, պաշարուած, կործանած քաղաքի տխուր դիշերներ, ուր սոսկումը կը սաւառնի:

Գիշերապահին ճովանը հեռո՛ւն կը թնդայ լուռութեան գիրկը, և շունբու հալւնին երկար ու մելամաղձոտ արձագանքը կ'երկնայ կը տարածուի փողօցներուն մէջ:

Լուռ, ամէն կողմ: Սիմիտճի մը, ճամբուն վրայ պատին տակ հիճկուեր է. կանթեղն ու սիմիտները քօվը, գլուխը կ'իյնայ

կուրծքին վրայ և մօմին լոյսը իր շուքը կը խաղցնէ երեսին վրայ, ահագին ծամածռու մներ բալով անոր դէմքին: Կը քնանայ:

Կը քալենք լուիկ:

Կալաթա Սէրայի առջեւէն դարձած տեսնեմք, շըրջուն պահակներ մեզ կը կեցնեն:

— Ուր կ'երթաք այդպէս, կը հարցնէ ոստիկանը:

— Չե՛ս տեսներ, կը պատասխանեմ բարկացած, կը պառտինք:

— Աս ատեն պտօրիլ չըլլար, պէտք է Կալաթա Սէրայ տանիմ ձեզ:

Ի զուր արհալանք, ի զուր խնդրանք. հայ ենք, հետեւաբար և յանցաւոր և մենք հիմա համակերպած օչխարներու պէս կը քալենք կալանաւորներու նման: Ձերբակալուած ենք: Տառապանքի շղթան կը սկսի ալ մեզի համար: Երկու վայրկեանէն հինգ հոգի կը մօնենք Կալաթա Սէրայէն ներս:

Բ.

Խոտի կծու հոտ մը աղբի գարշելի հոտի մը խառնուած մեր ռնգունքները կը շոյէ երբ կը յառաջանանք ախոռանման մեծ շէնքին մէջ որ ոչ մէկ հանգամանք ունի իր սէրայ անուը արդարացնող: Սանդուղները ծռած, ծեփերը թափած, աւերակ շէնք մը՝ որ տեսակ մը զընտանի տպաւորութիւնը կընէ վրադ:

Անկիւն մը կանթեղ մը կախեր են, որ կը մխայ, որուն բոցը կ'երբայ ներս խուժող հովէն և դիւային ստուերներ կը խաղցնէ պատերուն ու գետնին վրայ որ խոնաւ, լարծուն հող մըն է: Դրանն առջին ուրկէ ներս կը մօնենք՝ երկու պահակներ կը ննջեն և իրենց խորթալու ձայնը մինչեւ մեզի կը հասնի:

— Հէյ, կը ձայնէ մեզ ընկերացող ոստիկանը, արթընցէք:

Վայրկեան մը կը շարժին, աչքերնին կէս մը կը բանան, կը յորանջեն ու նորէն գլուխնին կ'իյնայ իրենց կուրծքին վրայ: Տիպար հոգւորներ:

Ու այսպէս կը մնան իբր տխմարութեան արձաններ, պատին քովի կը կէս մը յենած, իրենց դիւային թարխանման դէմքը արխմարի արտայայտութիւններով առլցուն:

Սանդուղներէն վեր կ'եննենք: Կարգաւ սենեակներ կան քով քովի, որոնք դիւաններ են, և որ դիւան անունէն զատ ամէն բանի կը նմանին: Հինգ հոգի մէկէն սենեակ մը կը մտցնեն մեզ. աւերակ, փլած փլփլած տեղ մը. պատուհանին ապակիներէն մէկ քանին կոտրեր ու թուղթ անցուցեր են. հովը կուզայ կը լեցուի թուղթին մեջ զայն ուռեցնելով, կը պարպուի և կանոնաւոր թիք թաքի մը պէս իր ձայնը սենեակը կը լեցնէ: Առաստաղին մէջտեղէն վար կ'իջնէ օդային կազի ժանդոտած խողովակը, առանց շիշի և որ օդին մէջ իր բոցը կ'երբայցնէ, իր վատոյժ լոյսը սփռելով տակը գըտնուած զրասեղանին վրայ՝ ուր խառն ի խուռն թուղթեր կը դիզուին: Գրասեղանին առջեւը մէկը գլուխը թեւերուն վրայ դրած կը ննջէ. գիշերուան ցեօպէքնին է, ինչպէս կ'ըսեն, որ մեր ոտքի ձայնը լսելուն կ'արթըննայ, աչքերը կը շփէ որոնք թոռմեր են. ձեռքերը կը տարածէ պրկուելու համար, կը յորանջէ, ոտքի կ'ելնէ ու կարգաւ մեզի կը դիտէ, դեռ քնէած, անորոշ, տարտամ ակնարկով մը: Կարծուկ հասակը և իր կոնակի կուզը սոսկալի երեւոյթ մը կուտան իրեն, Բերայի մէջ իր վայրագութիւններով նշանաւոր Գամպուր Մահմուտն է, Բերայի բողանոցներուն պաշտպանը՝ ոյր շատ գիշերներ առանց ծախսի, իր ոստիկանի պաշտօնը շահադործելով, զեղխութեանց մէջ կը զբօսնու:

— Նայեցէ՛ք սա շուներուն վրայ, կը հրաժայտ ձաթած, քինախնդիր ձայնով մը:

Ընչերներէս մին որ կատողած է կը բողոքէ:

— Ծունը դուն ես կը պոռայ երեսն ի վեր, քեզմէ առէկը չըլլար:

Խօսքը կը կտրի շառաչուն ապտակէ մը՝ որ կ'իջնէ մեր քովը կեցող ոստիկաններէն մէկէն: Երիտասարդը

կը լուէ, իր դէմքին վրայ դեռ յայտնի կ'երեւին հինգ մատին նշանները: Աչքերը արիւնով լեցուն են և բարկութենէն կը դողայ. ինչ կարող ենք ընել ուր ինկեր ենք այս դժոխքին մէջ մարդասպաններու հանդուժանակ:

Վրանիս կը խուզարկեն, զմելի, ժամացոյց, հովանոց, թուղթ ինչ որ կայ կառնեն. և գիտենք թէ անդարձ կերպով կ'երթան ատոնք, ալ յոյս չունինք զանոնք վերստանալու. ո՞վ գիտէ քանի ամիսներ պիտի մնանք բանտին մէջ:

Ճակատագրի խնդիր:

— Չէ՞ք գիտեր որ, կը խօսի Գամպուր Մանմուտ ոռնալով, չէ՞ք գիտեր որ շուն հայերուն արգիլուած է խմբուիլ և մանաւանդ գիշերը այս ատեն դուրսը մնալ: Ձեզի համար ալ ասկից ետք հաւու պէս տասներկուքին (Ը.Թ.) տունէն ներս, երես տալիք ազգ չէք դուք, ապերախտներ. կը տեսնէք ձեր գլխուն ինչեր պիտի բերեմ ձեր այս գիշերուան յանդգնութեանը համար:

Ինչ յանդգնութիւն, Աստուած իմ, ինչ է մեր յանցանքը կը մտածեմ ինքնիրենս, ինչ մեծ ոճիր հինգ հայ ժողովուրի ու գիշերը անվնաս զուարճանալ:

Այս պահուս իսկ երբ այս տողերը կը գրեմ, կը կարծեմ լսել իր ճաթած քինախնդիր ձայնը, որ գիշերային լուսութեան մէջ շան ժը կողկանծիւնին կը նմանի:

Անուննիս, բնակութիւննիս կը հարցնէ մի առ մի:

— Ինչ գործ ունէիր աս ատեն փողոցը, կը հարցնէ մեզմէ մէկուն:

— Կը զուարճանայի, եթէ զուարճանալն ալ արգիլուած է հոս, ըսէք ան ալ վերջացնենք:

Այս համարձակութիւնը, որով կը պատասխանէ տղան զինքը կը կատղեցնէ:

— Հայերուն հոմար զուարճութիւն չի կայ, հայերուն բանտ ու աքսոր միայն կայ բարեկամս, կը յարկ հեզնելով, երկու ձեռքերը կուշտին դրած, ոտքի վրայ ինչ ուզածին պէս մեր տեղեկագիրը կը գրէ:

Իր դէմքը արհաւիրելից է, խիստ ու վայրենի:

Ութը հոգի կեցեր ենք իր դիմացը դողդալով, գրեթէ աղերսադին: Մեր ապագային, մեր վրայ բեռցուելիք ամբաստանութեանց անստուգութիւնը ու վտահար մեծութիւնը մեր հոգին ու միտքը կը տարտղնէ: Սենեակին միջնադրին մէջ, խամպուռ Մամուլուսի կըծկուած դիրքը ու իր դէմքին շուքը որ խոշոր համեմատութիւններ կառնէ սենեակին կեղտոտ պատին վրայ, չես գիտեր ինչ գեհնային տպաւորութիւն կը գործէ մեր վրայ: Հովը երբեմն պատուհաններէն մէկուն կոտրած ապակիին տեղ փակցուած թուղթը կուռեցնէ, ծոցը փորի մը պէս դաշն դէպի դուրս ցցելով: Իր չոր ձայնն է որ միայն կը խառնուի եղէգին ձայնին, որ իր կծու ճրճութեամբ քննարկով ձերմակ թուղթը կը մրտտէ մեր դահիճին ձեռքին մէջ:

Մեր մէջէն ամէնէն յանդուգնը կը յառաջանայ և ալ չի կրնալով զսպել իր բարկութիւնը.

— Էֆէնտի, կըսէ անոր, ոճրագործ ենք, ինչ ենք, որ այսպէս խստութեամբ կը վարուիս մեզի հետ:

Պատասխանը շառաչուն ապտակ մը կըլլայ մեր քով կեցող ուստիկաններէն մէկուն կողմէ:

Ա՛խ Աստուած իմ, տղուն երեսը կարմիր կրակ կը կտրի և ոստիկանին հինգ մատներուն աեղը ակնյայտնի կերեւի դժբաղդ երիտասարդին ձերմակ այտերուն վրայ:

— Վա՛ր տար սա սրիկայ կեամբները, կը պոռայ խամպուռ Մամուտ, շո՛ւտ վար:

Կը դառնանք դէպի դուռ և հրուելով, հրմշակուելով կիջնենք փայտէ խարխուլ սանդուղներէն վար. առաջին անգամն է որ կը մտնենք բանտ. ճամբաները չենք գիտեր:

— Է՛յ էշու ձագ, կը պոռայ ինծի ուստիկաններէն մէկը, դէպի աջ դարձիր:

Ձեռնախապերուն սրահէն կանցնինք... մութ ու

խոնաւ նկուղ մը, ուր նոյնպէս վայրագ դէմքով մէկը ծռեր կը քնէ :

Հասեր ենք՝ արդէն բանտին առաջին մեծ դրանքով :

— Քէօսէ աղա, կը ձայնէ ոստիկանը, բա՛ց դուռը, որս կայ սոյս գիշեր քեզի :

Ոոչոր բանալին կը մտնէ ներսէն դրան մէջ, նիգը կը շարժի ու փայտէ ահագին դուռը կը դառնայ էր ծխնիներուն վրայ :

— Ութը, կը ձայնէ ոստիկանը, ութը հոգի, լաւ համրէ :

Այլ եւս դադրած ենք անձնաւորութիւն մը կազմելէ, թիւեր ենք միայն այս վայրենիներու աչքին :

Երկրորդ նեղ երկաթէ ձողերով ամրացած դուռ մը կը յաջորդէ առաջինին, անկէ ալ ներս, մի՛շտ դէպի ներս, ամէն յարաբերութեանց խզում ընկերականութեան, մարդկութեան հետ որ իտէալն է, արդէն թուրքիոյ բարբարոս ուժիմին :

Չորս հոգի վարի յարկը ու չորսն ալ վերը կը փոխադրեն : Ես վարի յարկն եմ, և ոտքի վրայ արդէն հազիւ թիղ մը կայ ձեղունէն որ նոյնպէս իրարմէ բաց փայտի հաստ ցողերէ կաղմուած է և որոնց մէջէն կը տեսնեմ վերը քայող մարդոց ոտքերը, որոնք կերթան ու կուզան անդադրում գառադեղի մէջ զսպուած և ազատութիւններն կորսնցուցած կենդանիներու հանգուսակ :

Երկու սենեակ դէմ դիմաց կայ մեր խօլուօին մէջ, ինչպէս կը կոչեն. ներս մտնելուն իսկ մարդս կը սարսափի. գլուխս կը ծռեմ և կիսաբաց դուռնէն ներս կը նայիմ. սոսկալի մուխ մը կայ սենեակին մէջ որ շեղաբշի մը նման կը ծածանի, կը լայննայ ու կը տարածուի և որ արգելք կըլլայ սենեակին միակ մխացող կանթեղին դողալ ու դալկահար լոյսին : Սենեակը լեցուն է մարդերով, որը պառկած երկնցած աղտոտ խշտիկին մէջ, ո՛րը ընկողմանած տախտակամածին վրայ :

շառերը ոճրադործներ են, անհատականութիւններն, ինքնութիւններն կորսնցուցած ու փթացած հոգիներ, որոնք չեն գիտեր թէ ինչո՞ւ և ինչ բանի համար կապրին : Հաշիշի, էսրարի հոտը սոսկալի կերպով ունգուցած կը խողտցնէ : Անկիւն մը չորս հոգի կէս պառկած ու կէս նստած իրարու կուտան փայտէ տեսակ մը կլկլակ, կարգաւ, իրենց թոքին ամբողջ ուժովը ներս քաշելով հաշիշին մուխը և իրենց ծամածուռ բերնէն ծխաններու պէս դուրս պոռթկացնելով անոր մահարար ու թմբեցնող ծուխը : Աչքերնին ակնակապիճներուն մէջ կը դառնայ. գինովութիւնն է որ կը սկսի. գինովութեանց էն ահեղը ու սարսափեցուցիչը, որուն կը յաջորդէ մահանման թմբիբը տիրել այս ծիւրած մարմիններուն վրայ :

Ա՛խ, որքան սոսկալի է մարդկային թշուառութիւնը և անոր երեսէն մարդուն անհատականութեան անկուժը բանտին մէջ :

Ահա չորսն ալ ինչիւր են մէյ մէկ կողմ, դէմքերնուն վրայ ոչ գոյն կայ, ոչ արիւն ու աչքերնին խոչոր խոչոր բացած տարածուեր են կուսակի վրայ, ակնարկին դէպի սարդի ոստայններով ծածկուած ձեղունին յառած, ակնապիղ ու երազագին :

Ինչո՞ւ այսքան տառապանք կը մտածեմ ինքնիրենս, ինչո՞ւ այսքան չարչարանք մարդոց՝ տիեզերքի մը աշխարհներու այս անհունութեանը մէջ :

Անկարելի է ալ կենալը, գլուխս կը դարձնեմ միւս կողմ, ոտքերս յոգնութենէս և յուզումներէս կը դողան, գիմացի սենեակը կը մտնենք չորսերնիս մէկ, հոս ալ հաշիշ, հոս ալ նոյն մեղացնող հոտը ու աղեխարչ տեսարանը : Մեզի տեսնելուն մէկ քանին ոտք կելան. հայեր են, մազերնին մօրուքնին երկնցած, անճանաչ դարձած : Շատեր կը ծաղրեն զմեզ .

— Օ՛ . . . մօնչէ՞ններն ալ սկսան հա՞, կը պօռան, կը կատակեն լկտաբար ծիծաղելով :

Արիւնը միշտ կը քաշէ սակայն, հայերը զմեզ կը մխիթարեն. ամոնք ալ ձերբակալուածներ են՝ որոնք

քանի մը օրէն Պօլիս՝ կեդրոնական բանտ պիտի ղրկուին : Իրենց անկողնին քովի կը տեղ կուտան մեզի, կերկրեննանք առանց հանուելու ու աչքերնիս կը դոցենք . . . :

Դ .

Հետեւեալ առտուն ժխորէն կ'արթննանք . ամէն Կք օտքի վրայ է . էտարբի կկկակաները նորէն դուրսը կը լեցուին : Թուրքիոյ բանտերուն մէջ ամենալայն գործածութիւնն ունի հտարը, որ թուրքին քաղաքականութեան նման կը ճգնի մարդուն ներսը ամէն զգացում փթացնելու, ամէն յոյզ ու ազնիւ եռանդ մարելու : Ենոր հոգւոյն մէջ : Սենեկապետը կուգայ մեր մօտ . 101 տարուան դատապարտուած մէկը, որ մինչեւ Պօլիոյ կեդրոնական բանտը փոխադրուելը երկու-երեք անիս կը մնայ . և այդ միջոցին կը ջանայ եկողներէն կրցածին չափ դրամ շորթելու, անկողնի դրամ, կազի դրամ ևն . անուան տակ :

— Տասնական ղրուշ պիտի տաք կըսէ մեզի իբրև անկողնի դրամ :

— Բայց պանդո՞կ է հոս, կը պատասխանենք իրեն :

— Ատանկ խօսքեր մօտիկ ընող չի կայ հոս կը պատասխանէ մեզի . հոս իրաւունքը մերն է . մենք բռնէ մը չենք վախնար :

Իրաւունք ալ ունի մարդը . ինչէ՞ն պիտի վախնու կեանքը արդէն լմացեր է, ապրելու, ազատելու աւելն յոյս կորեր է իր մէջ : Կը վճարենք քառասուն ղրուշ և խնդիրը կը փակենք :

Դուրսը, բարեկամներ, ծնողք, ընտանիք ամէն ալ լսեր են . Թուրքիոյ մէջ բնակողները միայն դիւրս թէ ինչ ահաւոր նշանակութիւն ունի բանտը : Առաւելն բանտապահը իմ անունս կուտայ, դուրսէն զիս կը կանչեն, երկաթէ դռները կը բացուին և դուրսի երկրորդ դռան մէջտեղը բացուած փոքր երկաթապատ պատմի հանէն կը տեսնեմ եղբորս տոգոյն ղէմքը որ առտուկանուխ, հասեր եկեր է զիս տեսնելու : Երևտասարդէն

ինք և Պօլսոյ անկարգութեանց և անիրաւութեանց վաղուց վարժուած :

— Ձը վախնաս, կըսէ ինձի, ամէն բան զիտեմ . միւթէսարըֆին պիտի ելլեմ, այսօր իսկ կազատենք : Գիչ մը դրամ կուտայ և բանտապահին ստիպումին վրայ կը հեռանայ, սիրտ տալով, խրախուսելով զիս :

Կաշկանդուած, բանտուած կեանքի մէջ խօսք մը, յոյս մը մեծ բարիք մըն է բանտարկեալին համար : Ընկերներս ներսը ինձի կ'սպասեն . կը դիմաւորեն զիս : — Ինչ եղաւ Լեւոն :

Եղբորս ըսածը կը հաղորդեմ իրենց . կ'ուրախանան, կը հրճուին, բայց ասոր հետ չես գիտեր ինչո՞ւ ներքին նախազգացում մը կարծես մեզ կ'ստիպէ հաւանքին նախազգացում մը բանտարկութիւնը, թէ օրեր, ալ միաներ ամբողջ պիտի մնանք այս աղտոտութեանց և արհաւիրքի սոսկումին մէջ :

Յերեկը սոսկալի է բանտին մէջ . բանտին պատերէն մէկուն վրայի կողմը բացուած դոյզ պատուհանէն հազիւ հազ կրնանք նշմարել դեկտեմբերի տխուր, ամպազիւ երկինքը, ուրչէ անձրեւը կիչնէ անդադրում : Լոյսը որ շատ քիչ կը թափանձէ այս քարանձաւի նմանող սրջէն ներս, ազատութեան, ազատ ապրելու, անող շնչելու գաղափարը առաւել քան երբէք կը ծնցնէ մեր տխուր հոգիներուն մէջ :

Պատելէն յոգներ ենք . կը նստինք քով քովի : Ժամերը կանցնին : Գրեթէ ամէնս ալ իրարու կը մտերմանանք : Իրարու հետ կը խօսինք :

— Ինչո՞ւ հոս եկեր ես կըսեմ, Ալպանիացիի մը որ կաշի և ոսկոր մնացեր է միայն և որ կծկտեր մնացեր է մեր մէկ քովը, մեռած, զրեթէ հաղիւ շունջ առնելու կարող երկարատեւ ինթիլաքներէ ետքը :

— «Անցեալ օր հայրենիքէս, Մակեդոնիաէն նամակ առի, կը պատասխանէ ինձի մեղմիւ, թէ թուրք բարբարոսներ բռնաբարեր են ամուսնացած քրոջս պատիւը, ամուսինը մեռցուցեր ու տունը այրելէն ետք հեռացեր

գացեր են, արիւնը գլուխս ցատկեց, ես Եէնի-չէնիւր մը-սագործ եմ. այն օրը գրեթէ ընաւ գործի չեղայ. վիշ-տը ապուշի պէս բան մը դարձուցեր էր զիս. իրիկուան՝ դանակը մէջքս խօթեցի, մագործի ահագին դանակ մը, և շիտակ Միխայիլն գինետունը գացի, գիտե՞ս հար-կաւ Միխայիլն գինետունը:

— Գիտեմ, կը պատասխանեմ իրեն, շարունակէ:

— Մէկ երկու բարեկամներ քովս եկան. նամակը կարդացի իրենց. ինծի մխիթարել կը ջանային, մեղի պէս աղքատ մարդոց մխիթարանքը ինչ կրնայ ըլլալ օղիէն զատ. գլուխ գլեթի տուած, շիշերը իրարու յաջորդեցին երբ գիշերուան երեքին (ը. թ.) թաղին գօմիսէրը ե-կաւ, ըսելով որ կը բուէ ալ որչա՛փ խմեցիք:

— Բեզի վըաս մը ունինք, հարցուցի գօմիսէրին, ձգէ՛ մենք ցաւ ունինք, ինչ կըլլայ, եթէ քիչ մըն ալ նստինք:

— Յաւ եւլն. մտիկ չեմ կրնար ընել ձեզի, պա-տասխանեց կոշտ ոստիկանապետը բրտորէն. շո՛ւտ կոր-սուեցէք, ելէք:

Աղաչեցինք, պաղատեցանք. սկսաւ հայհոյել ան ատեն մեզի, մեր մայրերուն, մեր քոյրերուն: Բոյր ա-նունը լսածիս պէս արիւնը գլուխս ցատկեց, աչքերս ամպոտեցան, երկվայրկեանի մը մէջ մտավաճառի խոշոր դանակս քաշեցի մէջքէս, և վայրկեանի մը մէջ մէկ հարուածով աղիքները դուրս թափեցի, քրօջս արիւնը այս շան արիւնովը փոխարինել ուզելով»:

Լուեց:

Երեսը կը նայիմ շեշտակի. իր ծիւրած, Թճոյն դէմքին վրայ բարկութեան կարմիրը տարածուեր է, ամբողջ անդամներովը կը դողայ, դեռ հոն ըլլալու պատրանքով, և կը դիտեմ որ այս գրեթէ կէս մեռած մարդուն քով դեռ վրիժառութեան զգացումը ամէն զգացումներէ վեր մնացեր է և մարմնական ցաւերը զորս տուեր են իրեն բանտին խորհրդաւոր ու սարսա-

փեցնող խցիկներուն խորը չէ մեղմացուցեր այս լեռնա-կան ու մաքուր վրիժառութեան թափը:

Այսչափ խօսակցութիւնը արդէն զինքը կը յոգնեցնէ. կիյնայ մէկ քովին վրայ ու կսկսի քնանալ, յոգնածնե-րու, ծիւրածներու անհանգիստ և յանկարծակի քու-նովը:

Մէյմէկ թէյ կապսպրենք. բանտարկեալներէն մէկը օրճեփութեան պաշտօնն ունի, ան ալ հարկըր մէկ տարուան դատապարտուած մը, որ շուտ մը մեր թէյե-րը կը բերէ, քովը լեմոնի կեղեւներ շարած, իբր բա-ցաօրիկ պատիւ մը մեզի որ վերջապէս Մօսկոններ! ենք իր աչքին:

Ու այսպէսով քանի թէյ, քանի սիկառ օրական Աստուած դիտէ միայն: Միկառի փաքէթները իրարու կը յաջորդեն և իւրաքանչիւրնիս երկու-երեք բաֆէք է որ կը ծխենք օրը:

Իրիկուան դէմ մեր ալ քուները կը տանի. ինչ ա-ւելի մեծ դեղ քան քունը բանտարկեալին համար, ցա-ւերու թմրեցնող այդ միակ բալասանը:

Գրեթէ մթնել սկսեր է երբ մեզ կարթնցնեն. հա-ցերու բաժնուելու պահն է. բանտին մէջ իւրաքանչիւր բանտարկեալ օրական երկու թայինի հաց(*) ունի, զոր այսօր մեզ ալ պիտի տան, քանի որ մենք ալ դատուե-ցանք անոնց կարգը: Կարգով դպրոցական տղոց պէս լուիկ ու միջիկ կը կենանք, սպասողական դիրքով. հացի բաշխուելու ժամանակ խօսիլն արգիւրուած է: Մեր քո-վէն Յոյն մը կը համարձակի քանի մը բառ ըսել մօտի-նին. բանտապանը կը մօտենայ, սոսկալի կից մը կուտայ մարդուն փորին որ կիյնայ գետին ցաւէն պօռալով: Բանտապանին օգնականները կը մօտենան և մարդը կը վերցնեն ու կը տանին ներս. հացէ զրկուած է խեղճը և քսանկարս ժամ անօթի մնալու դատապարտուած:

(*) Տեսակ մը սեւ հաց որ բանակին և բանտերու մէջ կը գործածուի և որ հացէ զատ ամէն ինչի կը նը-մանի:

Մեր անուններն ալ կը կարգացուին. կերթանք կառնենք հացերը և ուսընդանու թ կը վերադառնանք մեր րըջը:

Իրիկուան՝ տխրութիւնը կը ծանրանայ մեր վրայ. որ մը անցած է. և ո՛վ գիտէ դեռ քանիներ պիտի անցնին այսպէս, մեր երիտասարդութեան ծաղիկը փրտտեցնելով այս չորս պատերուն խոնաւութեանը մէջ. Բանտը եփուած կերակուրէն կը գնենք. պրասով միս, չոր հացը մէջը թաթխելով ձեռքերով կուտենք, քանի որ արգիւում է պատառաքողի գործածութիւնը, մինչ անդին կան բանտարկեալներ, որոնք իրենց մէջքին վրայ խոշոր եաթաղաններու կոթը կը ցուցադրեն: Ո՛վ հակադրութիւն տաճկական օրէնքներու...:

Քսանեչորս ժամ է հաց չենք կերած. սովալլուկ գայլերու պէս յարձակեր ենք կերակուրին վրայ որ ուրիշ բան չէ բայց եթէ խաշած ջուր, մէջը չորս պրասի պըզտիկ կտորներ նետուած: Վայրկենի մը մէջ, ամանին աղտոտ յատակը արդէն կերեւայ: Կէս կուշտ, կէս անօթի կելենք. ձեռքերնիս բանթալօննուս կը սրբենք, սիկանիս կը վառենք ու կ'ընկողմանինք...:

Համակերպութիւնը, կեանքի ամէն դժբախտութիւնները տանելի ընող այս միակ փրկիչը, կարծես կըսկսէ կամաց կամաց մեր ներսը բոյն դնել:

Լռութիւնը կամաց կամաց կ'սկսի իջնել բանտին վրայ, ձայները կը դադարին, երթևեկները կը ցանցառնան հանգստի պահն է հիմա:

Եւ ահա յանկարծ այս լռութեան գիրկը, գերեզմանէ բղիւղ տիւր ողբի մը պէս, դիմացի հաշիշ խմողներու սենեակէն՝ անուշ, մեղամաղձոտ երգ մըն է որ կ'երկարուի, շատ մը բերաններէ միասին արձակուած երգ՝ որ բանտերու տխրութենէն կըստեղծուի և որ բանտերու մէջ կը մեռնի յաճախ: Շատ անուշ շատ քաղցր եղանակ մըն է ասի, Տրամացի յեղափոխական բանտարկեալի մը երգը, որ կ'երկնայ, կը տարածուի, յաւիտենական, տխրաբոյր լացի մը պէս:

Տրամա ֆոփրիւսինէ, Հասան, սար սր կէշիմէզ Սուլֆ սր սուլարը սա, Հասան, պիւ քաս իշիլմէզ Անասան վազ կէշիլի, Հասան, Էարսան կէշիլմէզ Աք մարդիմի, Էպրէլի Հասան, սաղլար ինիսին Տրամա մահպուսնա, Հասան, նամըն սեօյլէնսին:

Ամէնքս ալ ուշադիր, գրեթէ երկիւղած մտիկ կը նենք. մեր ուժը կորսնցուցած և տկար հոգին կ'ընկճի. աչքերնիս արցունքով կը լեցուի. երգը անուշ կը շարունակէ:

1967-2002

Տրամա մահպուսընը, Հասան, եվին մի սանսըն Ասալ Կոյիւրմէյի Է, Հասան, գոլայ մը սանսըն Աք մարդիմի, Էպրէլի Հասան, սաղլար ինիսին Տրամա մահպուսնա, Հասան, նամըն սեօյլէնսին:

Մահու չափ տխրութիւնը մեր ամբողջ էութիւնը կը լեցնէ, և այս քաղցր մեղամաղձոտութիւնը և տեսակ մը ինքնալքուած գրեթէ մեզ կը թմբեցնէ, յուսակտուր մարդոց այն թմրութեամբ որ քունի կ'առաջնորդէ:

Մեր քովի դրամը հատած է և անկարող անկողնի մէջ պառկելու, քանի որ ինչպէս ըսի, տասը դրուշ է իւրաքանչիւրնուս համար ամէն գիշեր: Կօշիկներս կը հանեմ, ինծի նման ընկերներս ալ, քով քովի կը դնեմ խնամով, ֆէսս կը տեղաւորցնեմ կօշիկներուն վերև, գըլուխս կը հանգչեցնեմ այս նորօրինակ բարձին վրայ ամբողջ մարմնովս երկնալով աղտոտ տախտակամածին լայնքին: Քառասունևութը ժամ է որ հանուած չենք. օսլայուած օձիքներնիս շատոնց ձմութկած, անձանաչ դարձած է և այս աղտոտութեան ու տաժանքի միջազարին մէջ աւելորդ սեպելով այս զարդը, օձիքն ու փողկապը իրար փաթթելով տեղաւորացրեր ենք մեր գրպաններուն խորը: Գոյներնիս փախեր, աչքերնուս կողմ կտրեր, Գորաւի հիւանդկախ գոյն մը տարածուեր է մեր երեսին:

Երգը կը շարունակէ մեր դիմացի սենեակէն քաղցր օրօրի մը պէս... և մեր աչքերը կը գոցուին առ տակաւ...:

Ե.

Հետեւեալ առտու նորէն մեր ամենուն տունէն զպտ զատ մարդ կուգայ մուգի. ամէնքն ալ միեւնոյն յուսուց դրիչ ու սրտապնդող պատասխանը.

— Մի՛ վախնաք, մէկ քանի ժամէն կազատիք:

Ժամէ ժամ, վայրկեանէ վայրկեան կը սպասենք. օրը երբորդ կըլայ, երբորդին կը յաջորդէ չորրորդը և դէռ պիտի արձակուինք:

— Եթէ դործերնիդ դիմացի, Պօլսոյ կողմի բանաք՝ Չապթիէ, իյնայ, խնդիրնիդ երկար է կըսեն մեզի աւելի փորձ և քանի մը անգամ բանա մանող ելլողներ:

Մենք ալ գիտենք ու լսեր ենք ատիկա. գիտենք ի՞նչ Չապթիէին դուռը ողջունողը առ նուազն, անմեղ Իսկըլայ, հազիւ երեք ամիսէն կազատի, գիտենք թէ որչափ դրամի պիտի նստի, որչափ անագին, առասպելային կաշառքներու ապրանք պիտի ըլլայ մեզի, Պօլսոյ մեծ ոստիկանատունէն մեկնած ատեննիս:

Մանաւանդ գիշերները մեր սպասողական դիրքը ւելի սիրտ կսկծեցնող է քան ցիրեկը: Բանտերուն մէջ հարցաքննութիւնները և արձակումները ճիշտ կէս գիշերէն մէկ ժամ առաջ տեղի կունենան:

Մեր բանտարկութեան չորրորդ գիշերն է, օր չորեքշաբթի, որ այսօրուան նման յիշողութեանս մէջ քանդակուած է: Հինգ վեց ոճրագործներ, վերմակ մը փռ են գետինը, վերմակին երեսի կողմը տախտակամածին դարձած և միւս սաւանով պատած երեսը մեր կողմ, սաւանը ձեռքով ողորկեր, շտկեր այնպէս որ ո և է ծալի վրայ:

— Ի՞նչ պիտի ընեն հիմա ասոնք, կը հարցնեմ ընկերոջս:

— Ուշադիր դիտէ, կըսէ ինձի. պարպուս(*) պիտի խաղան:

(*) Պարպուս, տեսակ մը խաղ է, բանտարկեալներ և ստորին ժողովրդեան յատուկ: Խաղը կը բաղկանա երկու նարտի տապալիկէ. ո և է մէկը գուժար մը կայ ուղարկէ, ով որ մեծ նետէ, մանաւանդ զոյգ չորս, զաւեց և զոյգ հինգ, անիկա կը շահի:

Չգտուած վերմակին չորս կողմը նստեր են ծալապտափիկ. մենք անոնց մէջտեղը հանդիսատես. կօշիկնիս, օձիկնիս, վերարկունիս հանած ու սենեկին մէկ կողմը նստած: Տապալիկները կ'սկսին նետուիլ. ոչ մէկ խօսող. ամէնն ալ ուշադիր՝ կը դիտեն անգուլթ ոսկորին քմահաճոյքին: Նախ հինգ զրուշով կը սկսին. վերջը գուժար կը բարձրանայ, տասը, քսան և կը հասնի մինչև 100 զրուշ ու ասիկա մէկ զոյգ վեց նետողին համար: Գովի նստողս ունեցածը չունեցածը վրայ տուած է. աչքերը կորուստէն խելուք, դարձեր են:

— Երբեցուր զարը, կը պոռայ սպառնազին.

Դիմացինը կերերցնէ.

— Տե՛ս, մտիկ ըրէ կը պատասխանէ, ոսկորին ձայնը կը լսես հարկաւ:

Ու մէկ թափով թիւ օճը կը նստի, սաւանին դեղնորակ ճերմկութեանը վրայ: Հարիւր զրուշը կը նետէ մարդը վաստկողին երեսն ի վեր, բարկացօ՛տ, հայհոյելով.

— Նա՛, իշու ձագ, կոռնայ, ա՛ռ, կաշինիս աղուոր զնեցիր այս իրիկունս:

Միւսները կը խնդան, լիրբ, գազանային ժպիտով մը որ զիս կը սոսկացնէ:

Ճրագին մթնշաղին, անոր երերուն լոյսին տակ, այս իրար կողոպտող աւազակներու խումբը, բանտին այս մթին խորերուն մէջ, քարանձաւերու գոգը պահուլած հրէշային գլուխներու տպաւորութիւնը կը գործէ վրաս: Յանկարծ մէջերնուն մէկը կը ցցուի:

— Կը խաղաս առջիդ դիզուած դրամներուն, կը հարցնէ յախուռն, գիշատողի յարձակող դիրքով մը:

Մարդը, որուն առջև չորս հարիւր զրուշի չափ դըրաս դիզուած է, վայրկեան մը կը մտածէ, գլուխը կը քերէ.

— Մէկ զարով կուտացուի՞ միթէ հինգ ժամուան աշխատութիւնը, կը հարցնէ ինքնիրեն: Ընկերները կը քաջալերեն, սիրտ կուտան. ես կը մտածեմ թէ ո՛րկէ ո՛ւր ինկեր է դրամ այս մարդոց ձեռքին մէջ. թերևս գիշերը

բանտ մտնող գինուլներու զրգանէն դատարկուած գու-
մարն է որ ձեռքէ ձեռք կը պտտի հիմա :

— Նետէ՛, կըսէ մարդը, յանկարծակի տրուած որո-
շումի մը յանդուգն թափով, նետէ՛ զարբ :

Ամենքնիս ալ լռեց ենք. մէկ հարուածով 450 Ղըշ-
է ասի. կարժէ վայրկեան մը կենալ :

Դիմացինը զարեւը ձեռք կառնէ, կերեցնէ երկար,
այնպէս որ ոսկորին նուրբ ձայնը կը հնչէ սենեկին լուռ-
թեան մէջ ուր սիկառի մուխը, անհուն շղարշի մը պէս
մեր կկզած մարմիններուն վերև կը սաւառնի, յաւիտե-
նական պատանքի մը նման, այս գերեզմանաման որջիւն
մէջ դմեզ ամենս ալ փաթթելու միացնելու. կը պատ-
րաստուի նետել...

Եւ ահա դուրսէն բանտին դուռները մեծաշառաչ կը
բացուին :

Կէս գիշերուն բանտին դռները բացուիլը կամ բոլո-
րովին լաւ և կամ բոլորովին գէշ նշանակութիւն ունի :

— Աս գիշեր կամ փօսթա (*) և կամ մարդ պիտի
ազատի մեզմէ, կըսեն տիկնն ալ :

Մեզմ յոյս մը կը սպրդի մեր սրտէն ներս. թերևս
պարզ ուշ մնալու մը համար մեր ապաշխարանքը վեր-
ջացած է. թերևս պիտի ազատինք :

— Ձեզի համար է կարծեմ, կըսէ ներսի բանտարկ-
եալներէն մէկը. ըրածնիդ բան մը չէ արդէն. ասչափ
կենալնիդ իսկ շատ էր :

Եւ իրաւ ալ ի՞նչ էր մեր ըրածը այս գողերու, մար-
դասպաններու հսկայական կողովուտին և անագորոշն
սպաննութեանց քով :

Ու իրաւ ալ բանտապահին թաւ ձայնը կը թնդայ բան-
տին աղտոտ, բորբոսած պատերուն միջև. մեզ է որ
կը կանչէ :

(*) Քսան կամ երեսուն հոգի մէկ, ձեռնակապերով
զոյդ զոյգ եղած, Կալաթա-Սէրայէն Զապթիլէ փոխա-
բորուելուն փօսթա անունը կուտան :

Վերջտագէ՛ս... ուրախութիւննիս չափ չունի. մէկ կօ-
շիկը հագած, վերարկուներնուս թեւերուն մէկը խօթած,
միւսը դուրս, կը վազենք :

Մեր սենեկին սենեկապետը քովերնիս կուգայ :

— Մեր պախշիլը ո՛ր է :

Մէջիտ մը կուտանք անոր, ան օրը դրամ ստացած
ըլլալով դուրսէն : Ասոր հինգնոց մը, միւսին երկուքնոց
մը կը բաշխենք. բանտին դրամը թող բանտին մէջ մնայ.
պիտի ազատինք, դրամը ի՞նչ կարևորութիւն ունի այլ-
ևս մեր աչքին :

Վար կիջեցնեն մեզի. վարը մեր միւս, բանտին վեր-
նայարկը բնակող չորս ընկերները մեզի կ'սպասեն :

— Պիտի ելլե՛նք, կը հարցնենք իրարու :

Հաստատական պատասխան մը չունինք իրարու տա-
լիք. թուրքիոյ բանտերուն մէջ իյնողը ճակատագրին
ձգուած է այլևս : Ու այսպէս անորոշ կացութեամբ մը
կեցեր ենք անցքին մէջտեղը, մինչ վերէն դեկտեմբերի
ամպոտ, անասող երկինքէն անձրևը մաղանման կիջնէ
վար... :

Յուրտ է, կը դողանք... :

— Քալեցէ՛ք, կըսէ մեզի բանտապանը, երկրորդ
դուռը բանալով՝ որ ձեռնակապերու սրանը կուռջնոր-
դէ և ուր կը մտնենք, մէկիկ մէկիկ, իրարու ետև, դըպ-
րոցական տղաքներու պէս : Ու արդէն յանդգնութիւնը
ի՞նչ օգուտ տաճկական այս պաւսիյններուն գոգը :

Ձեռնակապերու սրանը, միջին դարու, հաւատաքըն-
նութեան ատեն գտնուած շարչարանքի սեմեակներու ե-
րևոյթն ունի, առաւել կամ նուազ սահմաններով :

Պատերուն վրայ ժանգոտած ձեռնակապեր զոյգ զոյգ
շարուած են. անոնց տակ կոտրած զէնքեր, երկաթի
կտորներ կախուած : Սենեկին ձեղունը հազիւ երեք մէ-
թըր բարձր է տախտակամածէն : Յուրտ ըլլալուն խոշոր
կրակարան մը դրեր են սենեկին մէջտեղը՝ ուր կրակը
առատօրէն լեցուած, իր փայլուն բոցերը կը խաղցնէ

տասը հոգի լեցուեր են սենեակը. վրանին ծուրկ ծուրկ, երկարատև բանտարկութենէն մազերնին ու մօրուքնին երկնցած. սենեկին մէջտեղը, անծածկոյթ, իւզի արատ, ներով լեցուն խոշոր սեղանի մը առջև մարդ մը հակել է մեծ տետրակի մը առջև. երկարատև հսկումներէն ու այս աղտեղութեան միջավայրէն իր դէմքին գիծերը կախուեր, գոյնը շարաւի է դարձեր. փոսը ինկած աչքերը, դէպի վար ձգուած սև պեխերը, անազին ֆէսը որ մինչև ականջները կիջնէ, խոշոր ու երկայն քիթը՝ զարհուրելի եիւրոյթ մը կուտան այս աւերուած ու դաժան դէմքին:

Մեր ներս մտնելուն, գլուխը կը վերցնէ:

— Ո՛ւթն են ճիշտ, Հասա՛ն:

— Ճիշտ ութը, է՛ֆէնտիս, կը պատասխանէ մեր ետին կեցող ժանտարմը, գետնէն թէմէննահ մը ընելով:

Իրարու ետեւ խոնուած կեցեր ենք լուռ, անխօսուկ: Ձիու ազբի սոսկալի հոտ մը ամբողջ սենեակը կը լեցնէ չեմ գիտեր ո՞ր կողմէն գալով: Ի՞նչ պիտի ըսէ արդեօք. իր բերնէն ելլելիք խօսքէն կապուած է մեր աղատութիւնը կամ բանտարկութեան երկարումը: Ընկերներուս կէսը, ընտանիքի, զաւակներու տէր են. կը դիտեմ անոնց դէմքը. տօգուներ, մեռելային դալկութիւն մը տարածուեր է անոնց երեսին վրայ և սարսափը սոսկալի ծամածուումներ կը դնէ հո՛ն:

Ու գեհենային ձայնի մը պէս մարդուն բերնէն խօսքերը կելեն մէկիկ մէկիկ.

— Այս ութը ձեռնակապի զարկէք...: Դիմաց պիտի երթան այս գիշեր...:

Լմնցաւ ալ ամէն բան. աղատութեան ամէն յոյս կորաւ, կըզգանք թէ քաջութիւնը բոլորովին խոյս կուտայ մեզմէ այլևս. մար ընկերներէն մէկը, որ մեր ամենէն փոքրն է, կը սկսի դողալ, ակուանները իրար կը զարնուին.

Դովը կը փութամ կամաց մը, սիրտ կուտամ իրեն.

— Մօ վահան, ինքզինքիդ եկուր, կնի՛կ ես դուն...:

— Կնիկ չեմ, իրաւ, կը պատասխանէ ինձի, կնիկ չեմ, բայց դիտեմ թէ ես պիտի աքսորուիմ, քանի որ դաւառացի եմ:

Ու իրաւ ալ ան ատենները, ամէն բանտ ինող դաւառացի, առանց այլևայլի իր հայրենիքը կը քշուէր. տեսակ մը ահաբեի հոսանք, այդ 1906ը որ իրեն հետ շատ դաւառի զաւակներ նետեց աքսորին զիրկը, Փոքր Ասիոյ հեռաւոր դաւառներուն մէջ, ուր շատեր դեռ չը հասած, ճամբան հոգինին փչեցին...:

Ես որ սակայն համողուած եմ իր մտածումին ճշդութեանը, կուզեմ, ճիգեր կընեմ իր վախը փարատելու:

— Խի՛նդ, ի՞նչ կը վախնաս, դուն հոս մօրեղբայր ունիս, մայր ունիս, քեզի բան մըն ալ չեն կրնար ընել:

Ի՞նչ կրնայ ընել բանտին մէջ դժբաղդ մը իրմէ աւելի դժբաղդի մը, սիրտ տալէն, դանի քաջալերելէն աւելի. և զիտցէք որ յուսահատութիւնը ահաբեի ու անտանելի է բանտին մէջ. հոգիի մահն է անիկա, որուն տրուած հարուածը և առթած ընդարմացումը դեռ երկար տարիներ կը տևէ աղատութեան ժամը հնչելէն ետքն իսկ...:

Աչքիս դիմաց ընկերներս զոյգ զոյգ ձեռնակապի կը զարնեն. իր փայլը կորսնցուցած երկաթը կը պլորուի դաստակներու շուրջը, և վրայէն կոպղեղն է (ասմա քիլիտի) որ կը զարնուի, բանտարկեալը դէպի դիմաց փոխադրելու միջոցին չի փախցնելու վախով: Կամքերնին կորսնցուցած ժողոջ պէս, ամէնն ալ թուլցեր են. և անգիտակից և յուսահատ շարժումով մը իրենց թեւ կերկընցնեն որ ձեռնակապը զարնուի հոն, դաստակիքը մեր աղատութեան, որուն կորուստը ահա այս գործիքով կարծես կը նուիրագործուի:

Կարգը իմս է. թեւ կ'երկնցնեմ. ոստիկանը բրտօրէն դէպի իրեն կը քաշէ. ընկերոջս թեւին հետ քովի կը բերէ և ձեռնակապը կանցնէ մեր ձեռքին. երկաթին պողը դաստակիս ջղերուն մէջ կը ներարկուի, կը տառածուի կտորէք: Ոտափ ձեռքս երեքցնեմ, կը զգամ

պիրկ սեղմուժը զոր երկաթը կը դնէ հոն: Մեզի հետ ուրիշներ ալ կան, Երլազէն կալաթա-Սէրայ զրկուածներ՝ որոնք Զապթիէ պիտի փոխադրուին. անոնց ալ միւսնոյն տխուր արարողութիւնը և կէս ժամ ետք ամենքս ալ պատրաստ ենք, թուով տասնըվեց որ կարգաւ զոյգ զոյգ կը շարուինք տխուր կարաւանի մը պէս:

Երկու ոստիկան կուտան մեզի և մեծին հրամանին վրայ, կարաւանը կը շարժի. ճամբայ կ'ելլենք...:

Նեղ նրբանցքէն անցնելով, կելլենք կալաթա-Սէրայի դռնէն դուրս... կը խոյնիք, ինչ պիտի ըսեն մեզի տեսնողներ. վերջապէս ամէնքս ալ մեր սահմաններուն մէջ դիրքի ու անունի տէր մարդիկ:

Դիմացը, Տուէ Ֆրադելլիս լոյսերու մէջ կը շողայ, նստեր կը կոնծեն շատեր. անոնց զուարթ դէմքը կը տեսնեմ խանութին կէս ամպոտած ապակիի մէջտեղէն, որոնք կը ժպտին. երջանիկ մասկանացուներ...:

Անձրեւը կը շարունակէ վար իջնել Դեկտեմբերի լուրթ երկինքէն և Շիօլիէն փոզ ցուրտ հով մը զիս կը դողացնէ. ազատ շունջ մը կը քաշեմ դուրսը. ա՛խ, որչափ հեշտ է շնջել ձմեռուան ցուրտ և մաքուր օդը...:

Ոստիկաններէն մէկը, որ հայ վատչուէր մըն է և զոր վերջը Գահիրէ տեսայ իբր պաշտօնեայ վարչութեան մը մէջ և որ ինքզինքը թուեղ ազգասէր մը կը ծախէր, քովերնուս կը քայլէ:

— Կարա՛պետ է՞ճէնտի, կը խնդրինք իրմէ, Գուլէ-Գաբուսիէն չ'իջնենք կառուրջ, մեզ տեսող կըլլայ. սա ըսնտին քովի փողոցէն շիտակ քարափ կը տանի, հոնկէ տար մեզի...:

Օ՛ Ստուուած իմ, ինչ ալ է՞ճէնտի. հագած ոստիկանի համազգեստը քսան տեղէն պատուտած, ջուրը, ամէն ոստիկանի պէս, ճակատագրականօրէն իր կօշիկին ծակերէն ներս խուժած և որ ամէն քայլելուն համաշափօրէն իր Յըսդ Յըսդ ձայնը կը հանէ միշտ դէպի դուրս խուժելով:

Սակայն ինչ ընել. պէտք է ասոնց ալ բերան ծուլ,

ասոնց՝ որոնց բարև մը իսկ տալը մեզք և արժանազատ ուուութեան վիճակը մը պիտի ըլլար, ասանկ մարդոց համար՝ որոնց քով ամէն մարդկային ու ազգայնական զգացում փթացած լինցած է:

Նախ ծանրէն ծախել կուզէ ինքզինքը, կը հասկնանք որ դրամ կուզէ: Եւ քիչով ալ գո՛հ կըլլան տաճիկ ոստիկանները. հինգ զրուշը իրենց համար շատ խոշոր գումար մըն է, քանի որ ամսականնին 150 զրշ.էն վեր չէ և ան ալ տարին երեք ամիս միայն ամսական կելլայ: Տասը զրշ. կը խոստանանք իրեն:

Գումարը կերևի թէ մարդը չափէն աւելի կուրախացնէ. մեզ մխթարել կըսկսի. սին, չափուած, ձեռած յոյսեր կուտայ մեզի, կամայ, ալիամայմիամիտի ձեւեր կառնենք և իբր թէ կը հաւատանք:

Մեր ցուցուցած ճամբէն կըսկսինք յառաջանալ: Եկնի-Չարօին ամբողջ ցեխերու մէջն է. ցեխը մինչև մեր ֆէսին գազաթը կը հասնի. ո՛վ մաքրութեան վրայ պիտի մտածէ, դժողք երթալու այս տխրարօյր պահուն...:

Կը սկսինք դառիվարէն վար իջնալ. փողոցը գրեթէ մարդ չըկայ. ցանցառ, յետամնաց անցորդներ կանցնին մեր քովէն, քովի ոի մեզ կը նային ու կանցնին, անհամարձակ՝ ետև իսկ դառնալու, կասկած չը ներշնջելու վախով...: Բաղաքական յանցաւորներու երևոյթն ունինք վերջապէս և քաղաքական յանցաւորը թուրքիոյ մէջ յանցաւորներուն էն մեծն է, ժանտախտաւորն է անհիկա, որուն ոչ ոք կուզէ մօտենալ իր անձին իսկ վախով...:

Բարափ կը համնինք:

Անձրեւը կը շարունակէ և մար տխուր կարաւանը կը քայլէ լո՛րկ, գիշերային մթութիւնը մեր ոտքերուն ձայնովը խանգարելով:

Բարափին վրայ ցուրտ ու կծու ծոլային հով մը մեր երեսներուն կը զարնէ. շոգեհաւերը գիշերային խաւարին մէջ աւելի մեծցած, խորհրդաւոր հանգամանք մը

հաւրաւից երկնքին տակ, ուր ոչ մէկ աստղ, ոչ մէկ նշոյլ... ճիշտ մեր վիճակին նմանակ...

— Կեցէ՛ք, աղաքներ, կրսէ թուրքերէն՝ ոստիկանը մեզի հետ կատակելով, կեցէ՛ք, կօշիկներս անհանգրստութիւն կուտան կոր ինծի, կեցէ՛ք սըւտնք հանեմ:

Կը կհանք: Կօշիկները կը հանէ. գուլպայ հագած չէ սրդէն. և բոպիկ ոտքով կը սկսի քալել ցեխերուն վրայ՝ կօշիկները ձեռքը բռնած, ասանկ երեւոյթներու վարժուած մարդու մը կատարեալ անտարբերութեամբ:

Ակամայ կը ժպտինք: Ի՞նչ աւելի ճշգրիտ պատկեր թուրքիոյ կառավարական վարչութեան, պիւտճէի սընանկութեան՝ քան սա բոպիկ ոստիկանը որ կը քալէ մեր քովը ի վեր ցեխերուն վրայէն...:

Կամուրջին գլուխը կը հասնինք:

— Տասնըվեց, կը ձայնէ ոստիկանը, բաժառու պաշտօնէին, փութա՛, Զա՛պթիէ:

Կանցնինք: Թուրքիոյ մէջ ուր կամուրջէն անցնին իսկ դրամով է, ուր սնանկացած գանձատան մը եկամուտը տասնոցներու գումարումէն կ'ալկնկալուի, առաջին անգամն է որ առանց բաժ տալու կանցնիմ կամուրջէն:

Կամուրջը կերերայ մեր ոտքին տակ, ձմեռնային գիշերներու փոթորիկը սկսեր է սուլել մեր շուրջը... կը քալենք սայթաքելով, կանցնինք կամուրջէն, կը հասնինք Պոլսոյ կողմը ուր էմին Էօնիւն քանի մը բանջարավաճառներ գլուխնին կողովներնուն վրայ դրած և վրանին դեղին մոմլաթը քաշած կը նիրհեն...: Պոլսոյ կողմի փողոցները ոչ ոք. ո՞վ համարձակութիւն կունենայ աս ատեն պտօիլ աս ամայի փողոցներուն մէջ՝ ուր ցերեկն իսկ անցորդները վախով ու դողով կանցնին. գողի վախ չկայ աս փողոցներուն մէջ երբե՛ք, բռնուելու, բանտարկուելու վախն է միայն որ կայ ամէնուն մօտ: Գիշեր ատեն դուրս մնա՛լ՝ կասկածելի գործեր, դաւեր ունենալու նշանակութիւն է ոստիկանութեան աչքին, և ոստիկանութիւնը չարագործներէ, մարդասպաններէ աւելի քաղաքական յանցաւորներէ վախ ունի:

Թիայն այս արհաւիրաց լուսթեան միջոցին, այս խաւարին մէջ որ երբեմն օդային կազի կտուցէ մը կ'արիւնտօփ, շուներու երկարատեւ կաղկանձիւնները արձագանգ կուտան, կը մարին իրարու ետեւէ...:

Կը քալենք. կը դառնանք ամայի, անմարդաբնակ փողոցներէ, ու կը քալենք:

Եւ վերջապէս հեռուէն, անձրեւին առթած մշուշին մէջէն կը տեսնենք երկու զոյգ խօշոր լապտերներու լոյսը, որոնք աւելի պայծառ, աւելի հրէշային երեւոյթով մը քանի մօտենանք կը խոշորնան, կը մեծնան:

Հոս ոստիկաններու բազմութիւնը շատ է. կերթան, կուգան, գործի վրայ են ամէնքն ալ:

— Կը հասնինք ահա, կրսէ մեզի, բոլիս կարապետ: Ակամայ վախ մըն է որ մեր ամէնուն սիրտը կը մտնէ, կը տարածուի: Զապթիէի ընդարձակ, խոշոր երկկարկ չէնքը մթութեան մէջ համայնակուլ հրէշի մը պէս կը ախուռի: Ոտքերնիս կը դնենք մեծ դռնէն ներս: Ու ահա Զապթիէն ենք, Թուրքիոյ բանտերուն ամէնասոսկալին, արդի քաղաքակրթեալ դարուն թերահրուշակ պատթիլը...:

Հոս եռուզեւը աւելի շատ է, յարատեւ շարժում ու երթեւեկ մը դաժանադէմ լրտեսներու, յոգնած լըխկած սպասաւորներու, պաշտօնէն ձանձրացած ոստիկաններու: Անհուն սուգի տուն մը կարծես աս ահագին բանտը որ հեռուն կը նետուի գիշերային խորին մթութեան մէջ. վախն ու մեր ապագային անստուգութիւնը շփոթեցուցեր է և թելերը իրար խառնուած կարժառի մը պէս մեր մտածումներն ու խորհելու կերպը տարտամցուցեր, թըմրեցուցեր է կարծես:

Պզտիկ խցիկէ մը, ուր ոստիկանները փայտէ մերկ կոթարած նստարաններու վրայ ուժաթափ կը խորթան և ուր մեր ձեռնակապերը կը քակուին կ'առաջնորդուինք վեր. օանդուլթին լայն, հինցած աստիճանները որոնք մէկ կողմ ծուր են, մեր ոտքերուն տակ կը կըճրրաան. վերը, ահագին օրաս մը, գեթինը ջեխով, թուղթի և ու-

րիչ աղտեղութիւններով ծածկուած, որու վրայ կը բացուին հինգ սենեակի դռներ ծածկուած նոյնպէս առագաստի կտաւներով տեսակ մը գափու հօրիւսիւ որ յատուկ է ամեն թուրք պաշտօնատուներու, կարծես խափանելու խեղդելու համար այն ամէն անիրաւութիւնները որոնք կ'անցնին կը դառնան այս սենեակներուն մէջ:

Ամէնէն խոշոր սենեակը Հէյէթը Թահգիդիյէի (քըն-նութեանց առեան) սենեակն է հոս՝ ուր կը նախագահէ Մէհմէտ Ալի պէյ, Թուրքիոյ և մանաւանդ Պօլսոյ Հայերուն և զարգացած ժէօն-Թուրքերու այս աճարկու պատուհասն ու կեղեքիչը: Այս սենեակի դիմացի սենեակը կը մտցնեն մեզ: Հինգ քեթիպ նստեր են քով քովի կոտրած, կաղ գրասեղաններու առջեւ ու կը գրեն գլխահակ. եղէգի ճրութճրութուքը այս սենեակին մահարջը լուծեան մէջ չես գիտեր ինչ արհաւրալից բան մը ունի: Լուծեաններ կան որոնք խորհրդաւոր ու պաշտելի են, այլ կան լուծեաններ ալ որոնք մահու չափ կը ձնչեն մարդուս ամէն զգացողութիւններուն վրայ:

Սենեակի անկիւնը մէկ դուռը փրթած մատենադարանի նմանող պատուհան մը ուր խառն ի խուռն դիզուած են արձանագրութեանց տօմարներ, կողքերը փրթած տետրակներ, ամէնքն ալ փողիի հաստ խաւով մը ծածկուած, հոս հոն գետինը թուղթի կտորներ, կոտրած եղէգնոր ու մելանի բիծեր: Սենեակին այս անխնամ երևոյթը խորհրդանիշն է այն անկարգապահութեան ու անկանոնութեան որ կը տիրէ այս սոսկալի որջին մէջ: Կը գրեն ու կը գրեն: Ո՛վ գիտէ ինչ ահագին է բանտարկեալներուն թիւը, օստիկաններ կը մտնեն կ'ելնեն, թուղթ մը կը բերեն, ուրիշ մը կը տանին. ո՛վ գիտէ քանիներու ճակատագիրը վճռուած է այս պահուս կը մտածեմ. կեցած տեղս ո՛վ գիտէ քանինը ծովուն տակ ու քանինը աքսորի դառն տառապանքներուն մէջ պիտի նետուին:

Դուրսը, սրահին մէջ բազմութիւնը խիստ շատ է. մարդեր, կիներ, և նոյն իսկ տղաքներ որոնք եկեր են կէս գիշերուն օստիկանութեան նախարարին գուլթը հայցելու, որ գիշերները միայն իր պաշտօնատեղին կը յաճախէ. ամենն ալ բանտարկեալներ ունին ներսը և մեծ մասը հայ: Վերջապէս գրագիրներէն մէկը կը հաճի զըլուխը վեր առնել.

— Օ՛ֆ, կրտէ դժգոհալով, օֆ, աս քաշուելիք բան է. բանտ, միշտ բանտ, աս հայերուն խելքը զըլուխը գալիքը չկայ... տետրակները, տօմարնորը ու բանտերը լեցուն են իրենց անուններով ու դեռ կուգան ու կուգան և քթին տակէն կը ժպտի...:

Ինչ է այս ժպիտը, իրենց բռնած խոտոր դրութեան հեգնանք թէ ուրախութիւն, չեմ հասկնար:

Անուշնիս, մականուննիս, բնակութիւննիս ու արհեստնիս զատ զատ թուղթերու վրայ կը գրէ: — Ձեզի թայինի հաց ալ գրեմ, կ'աւելցունէ մեզի դառնալով ժպտագին, կ'երեւի դուք քիչ մը երկար հիւր պիտի մնաք: Թուղթերը կը լիննայ, գիշերուան եօթն է արդէն:

— Հայտէ նայիմ, կրտէ մեզի, ձեզի Պայրամ պապային տանիմ:

Ինք առջեւնուս, մենք ութն հոգի ետեւէն կը քալենք... բանտն է որ կ'առաջնորդուինք:

Կ'իջնենք սանդուխներէն վար և դուրսը աճագին բակին մէջ մութին կը յառաջանանք: Անձրեւը կ'իջնէ վերէն շարունակ. թաց խխում եղեր եմ, հիւսիսային ցուրտ ու սառ հովը մինչև օսկորներուս ծուծը կը թափանցէ. կը դողամ: Ու ա՛հ հասեր ենք, դուրսէն ինք կը ձայնէ: Պզտիկ երկաթէ դուռ մը կը դառնայ իր ծինչներուն վրայ անձայն, անչչուկ: Դուռը նեղ է ու ցած, զըլուխէս ծուծով կը մտնենք ներս, ուր կը կենանք նեղ ու պզտիկ պարտէզի մը մէջ՝ որուն մէկ անկիւնը կայ բանտի գրագիրին խցիկը. մեր թուղթերը կ'առնեն. ու ներս, միշտ աւելի ներս և ահա դիմացնիս կ'ելլէ աճագին երկաթներով ու փայտերով շինուած վան-

դակորմ մը որուն ծերպերէն ներս մասնակի կը տեսնեմ բանտին բակին խոնաւ սալայատակը ուր քարերը կը փայլին, ներսը պատին վրայ կախուած լապտերին զոյգ մոմին լոյսին, համայնակուլ դադաճներու աչքերուն հանգունատիպ: Պայրամ Պապան, դահիճութենէ առաջ եկած իննըտուննոց մը, վայրենի մը որ այս երկրորդ զբան պահապանն է, որովհետեւ հոս իւրաքանչիւր դրան առջև մէյմէկ պահապան կը կենայ չհաշուելով սուինա, ւոր զօրքերը և ներքի կարտիանները Պայրամ պապան այս խոշոր դուռը կը բանայ և ութը հոգի կը ձգէ ներս:

Ոչ մէկ դէմք այդքան վայրագութեան ու շնութեան, տիպար կրնայ ծառայել քան այս մարդունը՝ որ մեր ետեւէն դուռը գացելով կ'ոռնայ:

— Ներս, ներս, օր մը այս դռնէն ձեր դիակները դուրս կը հանեն ինչպիսի:

Ոխ, միշտ ռիս, վայրագութիւն և միշտ վայրագութիւն:

Խոշոր, ահագին սալայատակուած բակ մը, որ կանթեղի լոյսով կը լուսաւորուի և ուր մարդկային մարմիններ այս ցուրտ օդուն երկնյեր են քարերու վրայ քով քովի, և ուր շարժելու տեղ ալ չիկայ: Շատեր քնացեր են. բակին վրայի չորս սենեակները, որ խօվուշ անունով կը յորջորջուին հոս, լեցուած են. երեւակայեցէք քսան քառակուսի մեթր տարածութիւն ունեցող սենեակներ, որոնց իւրաքանչիւրին մէջ քառասուն հոգի կը քնանան:

Մեր ներս մտնելուն՝ շատերը կ'արթնան, դէպի մեր կողմը կը նային ապուշի մարած ակնարկներով ու կը դառնան միւս կողմ իրենց ընդհատուած քունը շարունակելու: Ո՛ւր պիտի պառկինք և նստինք մենք, կը մտածենք:

Բանաբերկու յարկ է. սանդուխներէն, որոնց ամէն մէկ աստիճանին վրայ մարդկային մարմիններ երկնցեր են, երկրորդ յարկը կիլլինք. հոս տեսարանը ալ աւելի օտակալի. հօտ բազմութիւնը աւելի շատ է և անտանելի

հոտ մը կայ օր մարդս կը խեղդէ: Ամենն ալ տարածուեր են գետնին վրայ, ոչ մէկ ձայն հոս, ոչ մէկ շշուկ, ամէնն ալ կը քնանան տառապող հոգիի, յոգնած մարմիններու այն խորունկ քունով որ մահուան կը մօտենայ. հոս մէկ կանթեղ մը միայն կայ լոյս տուող, որ իր ստուերը կ'երկնցնէ այս մարմիններուն վրայ, կը խաղցնէ զայն ու կը կծկուի: Ահագին գերեզման մը ասիկա որ ամէնէն անզգան իսկ սարսուռներուն ամենէն խորունկովը կը համակէ:

Ընկերներս տեղաւորուեր են հոս հոն, հայերու անկողիններու վրայ. հազիւ հազ մէկ անգամ տեսած մարդը, հո՛ս, բանտին մէջ, մտերիմի մը պէս՝ որ տարիներու ընթացքին մէջ ձանչցեր ու հետը շփուեր ու ապրեր ես, քեզի կը մօտենայ, կեղբայրանայ ու կը վշտակցի: Վիշտը միակ բանն է զոր մարդ կ'ուզէ բաժնել և որ միացման գիծն է բոլոր այս տառապանքը մարմնաւորող յուսահատ ու փրբաբոյր հոգիներուն:

Կօշիկներս կը հանեմ. դուրսի անձրևէն թաց խխում կտրեր են. ցիխի ահագին ծեփ մը ծածկեր է ամբողջ կաշին՝ որ լիսկեր, թուլցեր, անձառաչ բան մըն է դարձեր. գուլպաներս ալ թայ միտիս փակած. կը հանեմ զանոնք ալ ու կը դնեմ կօշիկներուս մէջ:

Միս, ինչ երանելի հանգստութիւն մըն է որ կ'իջնէ ամբողջ վաստակաբեկ ու վախէ դողահար մարմնիս, անկողնին վրայ լաւ մը ոտքերս կերկնցնեմ, կ'ընկողմանիմ բարձին, զոր հայրական հոգածութեամբ մը կը դնէ կռնակս ի վեր խեղճ ընկերս, Միհրդատ Հայկազն:

Կը խօսինք իրեն հետ երկար. կը պատմէ ինծի բոլոր այն արհաւիրքները զոր կը գործուին հո՛ս, ա,ս բանտին միջին խորշերուն մէջ: Մտիկ ընելու կարողութիւն չունիմ. աչքերէս քունը կը կաթէ:

Յանկարծ դուրսէն, մեքերային ձայն մըն է որ կը բարձրանայ հայնուշներով. Կարսիանիի (բանտապահին) ձայնն է, քիւրտ Հասանին ձայնը՝ ուրկէ ամէն մարդ

կը վախնայ: Մեր մուռքով, սենեկին մէջ թափ առնող քիչ մը խօսակցութիւնը կը դադրի. այս մարդը որ Բիւրտ Հասան կը կոչուի նշանաւոր հայատեաց մըն է և ոչ ոք իրմէ աւելի յարմար է այս անգութ պաշտօնին, վշտերու, տառապանքներու շատցընողի այս լուռ ու անկարեկիր զբաղումին: Ամէնն ալ սենեակին մէջ վախերնուն շունչերնին բռներ են. կը մտածեմ թէ ինչ աստիճան վայրագ է այս մարդը որ այսքան խոր սարսափ է ցաներ ամէնուն սրտին ու հոգիին վրայ:

— Լռէ՛ վայրկեան մը, կըսէ ինծի Միհրդատ, մի՛ խօսիր, մինչև որ սա շունը անցնի երթայ. իր գիշերային այցին է ելեր, տեսնելու թէ բանտին մէջ անկարգութիւն մը կ'այ. վա՛յ անոր որ իր ներկայութեան բերանը կը բանայ. մէկ խօսք մը՝ օրերով զնտանի դատապարտուելու պատճառ կ'ըլլայ մարդուս, և դուն գաղափար չունիս թէ ինչ բան է զնտանը. ամէնը, ամէնը քեզի պիտի պատմեմ:

Այս զնտան բառին՝ իր դէմքը արհաւրակից կերպարանք մը ունի. այդ գեհննը ուր կերելի թէ շատ մը օրեր անցուցեր է այս եղկելին, այնքան խոր ահ ու սարսափ աղբաժ է իր վրայ որ ահա անոր խօսքը ընելուն, կը տեսնեմ իր դէմքին վրայ գծագրուելը խորախորհուրդ ու ասղնտող արհաւիրքին ամբողջ վախն ու դողը: Պատասխան չկայ իմ կողմէս. վախը, որ փոխանցիկ է, անկէ ինծի ալ կանցնի:

Սենեակին դուռը կը բացուի մեղմիւ, և դռան առջ ինքն է, հալողը, Պօլսոյ բանտերուն այս համբաւաւոր Նեռոնը, Բիւրտ Հասան. սև վերարկու մը ամբողջ մարմինը կը ծածկէ և ոտքերը խոշոր կօշիկներու մէջ, հազիւ կերեին. դէմքը, օ՛հ, սատանայի կատարեալ դէմք մը. առատ կամարածև յօնքերուն տակ իր երկու փոսը ինկած աչքերը կը փայլին դուրս ցցուած այտոսկրներուն խորութեան մէջ, մացառի տակ վառող երկու զոյգ կրակներու հանգունատիպ. ազիզի անկաղապար ֆէսը մինչև ականջներուն կէսը կիջնայ, թոյլ

տալով ցուցնել ականջներուն միւս կէսը՝ որ նորէն մեր, հասարակ մահկանացուներուն կրկնապատիկն է:

— Ու՛րբ բողի զաւակներ ալ աւելցան հոս, չէ՛, Հիւ՛սէին, կըսէ, խօսքը ուղղելով մեր սենեակէն անկիւնը ընկողմանած իրեն հասակակից քիւրտի մը՝ որ մեր խօլուօթին (ինչպէս կը կոչեն բանտին մէջ) սենեկապետն է:

Բողի զաւակ. մէկ քանի ընկերներ, ինչպէս և ես տեղերնուս կը շարժինք, այս մարդուն վրայ նետուելու եւ անոր միսը հում հում ուտելու. քովիններնիս մեզ կը քաշեն:

— Խե՛նթ ես, ի՛նչ ես, կըսէ ինծի Միհրդատ. դուն դեռ չես կրած այս բանտերուն դառն փորձառութիւնը, ի՛նչ օգուտ պօռալդ, կանչելդ. անոնք զօրաւոր են միշտ քեզմէ, դուն խաղալիկն ես անոնց ձեռքը, քու կեանքիդ թելը անոնց քմահաճոյքէն կախուած. ի՛նչ օգուտ եթէ պռասս պիտի գան, պիտի բռնեն, խարազանով պիտի ծեծեն. պաղ ջուր պիտի լեցնեն վրադ՝ որպէսզի խարազանին առթած ցաւը սաստկանայ, պիտի հիւանդանաս և ետքը... ձգէ՛, ի՛նչ կուզէ թող հաջէ շունը:

Ձգե՛մ... ես որ մէկ խիտ բառ մը կ'ըլլելու վարժուած չէի. ձգե՛մ. բայց ընկերով ըսածներն ալ որքան ճիշտ են, ինչ պիտի ըլլայ վայրկանի մը պոռոչասուքս, — լոկ պատճառ մը որպէսզի ալ աւելի կնճռտի ու երկարի կարժառը յառաջիկայի տառապանքներուս, որ ահա այս գիշերէն արդէն կը սաստկանայ:

Թխացող կանթեղին լոյսը ալ աւելի զարհուրելի կերպարանք մը կուտայ այս դէմքին, որ ահա դռանն առաջ կեցեր է, գիշատիչ դաղանի մը իր որսին տիրացած ըլլաւ ու գոհունակ ու անկուշտ երևոյթով մը:

— Ձայն չելլէ այս սենեակին մէջ հա՛, ձե՛ղի կըսեմ, բո՛ղի զաւակներ, կը կրկնէ, խստօրէն և դուռը դարձնելով կր հեռանայ:

Գիշերային լռութեան մէջ կը լսեմ իր ոտքին ձայնը որ արձագանգ կուտայ՝ բանտի բակին քարերուն զարնուելով:

Հազիւ աչքերս գոցեր եմ և անուշ քուն մը գրկի՛ր է ամբողջ վաստակաբեկ էութիւնս, երբ ժխարէ կը կարթընսամ. երկու թուրք գինովներ են, որոնք հազիւ քալելու կարող, գլորուելով կուգան կիցնան մեր վրայ, հայհոյելով քֆրելով կայսեր կառավարութեան:

Բանտը ամէն գիշեր տասնեակներով կունենայ այս հիւրերէն, որոնք կէտ գիշերուան գինով վիճակին մէջ շըրջուն պահակին կողմէ կը ձերբակալուին և հետեւալ առտու 26¹/₂ զրուշ տալով կարճակուին: Տասնեակներով ամէն օր կըսեմ, որովհետեւ թիւրքերն ալ զզուած իրենց կառավարութեան այս յոռի գնացքէն, սկսած են ալքորին թմբրին տակ թաղել իրենց վրէժը ու բողոքը՝ հանդէպ այս անել ընթացքին որու դէմ ըմբոստացում մը կախադան կամ ծովամոյն ըլլալու ձամբան կը տանի գիրենք անխտոր:

Իզուր գիրենք անդին կը հրեմ. անշարժ ինկեր մնացեր են, ալ երեքալու կարողութիւն չկայ վրանին. վերջին թախով մը դէպի մէկ կողմ կը մշտեմ, և ահա տարածուեր են հող, մեր անկողնէն քիչ մը հեռու, տախտակին վրայ երկնցած, թռչնափետուրէ շինուած անկողնի վրայ քնացողի մը հանգստաւէտութեամբ: Ալքորի ահուելի հոտ մը իրենց բերնէն մինչև մեղի կը հասնի. ինչ կրնանք ընել: Շողիքները կը վազէ թուշերնէն վար. ցեխը վրանին գլուխին ամբողջովին ծածկեր, մարմիննին պարփակեր է խոշոր վերարկուի մը պէս: Ինչ ընել. համակերպութիւնը կեանքի այս տեսակ պարագաներուն մեծագոյն խելացութիւնը և միակ ուղին է. երեսս կը դարձնեմ պատին, ձեռքովս քիթս կը գոցեմ հոտ չառնելու համար, բերանս կը բանամ և քանի մը վայրկեանէն արդէն քունը կառնէ զիս կը տանի...:

Որքան քսողք է տառապողի մը համար քունը. ան ամէն վշտերու բալասան, ան սփոփարար ու ընդարմացուցիչ մեր ամէն ցաւերուն:

Թող փակէ՛ աչքերս իմին անիկա. թող իր աճուշ նեկ-

տարը հոսեցնէ իմ յոգնած ջիղերուս, տուայտած զգացումներուս վրայ:

Քո՛ւն, անուշ քո՛ւն . . . :

2.

Հիւանդկախ լոյսի տկար ճառագայթ մը սպրդեր է սենեակէն ներս երբ աչքերս կը բանամ. ամէն մարդ արթընցեր է հոս, ոմանք դուրս կելլեն. ուրիշներ կը մտնեն: Ամէնուն երեօին վրայ շարաւային վատառողջ գոյն մըն է տարածուեր, հիւանդներ են կարծես ամէնն ալ որոնք շուրջս կը դառնան: Ոմանք անկողիննին կը ծալեն. ուրիշներ անհող, երկնցեր են վերմակներուն վրայ, որոնց երեսը պատուտեր ու բամբակները դուրս է թափեր, ողորմելի քուրջի երևոյթը տալով այս ձերմակէն սեւի դարձած աղտոտ ցնցոտիներուն: Գաղտուկ մը գրպանէս պըզտիկ հայելիս կը հաննմ դէմքս դիտելու համար: Շըրթունքներուս և ոնգունքներուս շուրջը լայն սև ծիր մըն է քաշուեր. ինչ է արդեօք ասի կը մտածեմ տարտամ երկիւղով մը, հիւանդութեան մը սկզբնաւորութիւնը արդեօք. և այս հիւանդութեան մտածումը զիս կը սոսկացնէ. գիտեմ թէ ինչ ահուելի դժոխքներ են բանտային հիւանդանոցները, ինչ անտանելի աղտեղութեանց բոյներ ուր ամենաառողջ մարդն իսկ կը հիւանդանայ անխուսափելիորէն:

— Ինչ է սա քթիս ու շրթունքիս քովի սևերը կը հարցնեմ Միհրդատին. տե՛ս:

— Մի՛ վախար. կը պատասխանէ ինձի ժպտելով, մի վախար. ատոնք ամէն բանտ մտնողի սովորական բանն է, գիշերը փանթեղը կը մխայ ու անոր մուխը կը տարածուի ամբողջ սենեակին մէջ. անկէ այդ սևութիւնը. տե՛ս քովինիդ դէմքը: Կը դառնամ:

Իրա՛ւ, անոր ալ շրթունքն ու քիթը կապոյտ քոյով մը ծածկուեր է. թաշկինակս կը հանեմ, կը թքոտեմ լեզուովս ու կը քսեմ կապոյտցած քիթիս ու շրթունքներուս: Կելլեն ամէնն ալ:

— Դուրսը ջուր կայ, գոյա լուսացուէ կընեն ինծի ընկերներ :

Սենեակէն դուրս կելլեմ . բակին մէկ անկիւնը, ճիշտ քովիկը գործարաններուն, ուրիշ ամէնազգուելի հոտ մը կարտաբուրի, մարդուս աչերէն արցունք բերելու աստիճան սուր ու խայթող, ջուրի սեցած, ժանդոտած ծորակները շարուած են քով քովի . կը ծռիմ մէկ պարապ ծուրակին առջև, կը բանամ և հրատապ գլուխս կը դնեմ ջուրին ժայթքումին տակ : Չորս հինգ օրէ իվեր լուսացուած չեմ . բազուկներս, դէմքս ու վիզս լաւ մը կը թրջեմ, կը լուամ . ձմեռնային սառուցիկ շունջը մտեր է այս ջուրերուն մէջ ալ որոնք սառի աստիճան պաղ, սրսիացնող ցրտութիւն մը ունին :

Թաշկինակովս կը սրբուիմ և կը մտնեմ ներս մեր սենեակը . աղտոտ հոտ մը այս անգամ կրկին զիս կը գանեցնէ, ինչ մաքուր օդ կարելի է երեակայել քառասուն հոգի բնակող սենեակի մը մէջ ուր քառասունն ալ հոն կուտեն, հոն կը նստին, հոն կելլեն, հոն կը քնանան միահամուռ :

Ութն ընկեր քով քովի կը ժողվուինք . խորհրդակցութեան պահն է, ինչ պիտի ընենք, ինչ ձամբով պիտի երթանք . եթէ թեթեւ գործ մը ըլլար, կալաթա-Սէրայէն մեզ թող կուտային կը մտածենք . Զապթիէի դուռը ինկողը հաղիւ երկու երեք ամսէն կազատի առնուազն որքան ալ անմեղ ըլլայ : Մեր տուներէն ոչ ոք բան մը գիտէ . հարկաւ պիտի իմանան սակայն կը մտածենք : Բայց եթէ ամէնքս ալ աքսորեն, ինչ որ յաճախադէպ է և սովորական :

— Պատրիարքին դիմենք ու անոր միջնորդութեամբ թերևս կարողանանք ազատիլ կըսէ ընկերներէս մէկը :

— Պատրիարքին կը պատասխանէ միւսը քմծիծաղով . Պատրիարքը կրունկ տռ կրունկ հակառակ է ոստիկանութեան նախարարին . Պատրիարքը ոստիկանատան մէջ հասարակ ոստիկանի մը առջև իսկ պարզ անհատի մը ազդեցութիւնն անգամ չունի . սե՛ս, երբ Տէր Ներ-

սէսեանին ըսես կը հասկնա՛ : Տէր Նէրսէսեան Մէհմէտ Ալի Պէյի մտերիմն է, Տէր Ներսէսեանը այս գործը կրնայ ընել :

է .

— Այո՛, աղէկ գտաք Տէր Ներսէսեանը, յարեց ուրիշ մը :

Տէր Ներսէսեան, արդի Պօլսոյ Օրմանեան Պատրիարքին մօտաւոր ազգականներէն է . անոր շնորհիւ 1896-97ի տխուր ու ցաւալի դէպքերուն ատեն՝ Պատրիարքաքանի աւագ գործակատարութեան պաշտօնն է վարած, և որու միջոցին ջանք չէ ինայած տառապած հայ ժողովուրդը բառին ամենաընդարձակ իմաստովը կողոպտելու ոստիկանական գործերու մէջ, ձեռք ձեռքի տուած Մէհմէտ Ալի պէյի հետ, որ Հէյէթը Թահգիլիի (Ոստիկանական քննութեանց ժողով) նախագահն է :

Մէհմէտ Ալի պէյ ահ ու սարսափն է Պօլսոյ հայ բընակչութեան . անգութ ու անյագ տղրուկը որ հայերու արեան գինով հազարաւոր ոսկիներու տէր դարձած է :

Ոստիկանութեան նախարարը երկրորդական դիրք մը ունի իր առջև, թէպէտև անուանապէս անկէ բարձր ըլլայ . ասկից զատ ու ասկից վեր Մէհմէտ-Ալի պէյ ոստիկանութեան նախարարին գործելու կերպին լրատուն է Նըլտըղի վարչութեան առջև . ասիկա զարմանալի իրողութիւն մը թող չերելի հասարակութեան . նախորդ Նըլտըղի վարչութեան քաղաքականութեան հիմն է ասիկա . փոքրերը հսկող մեծերու վրայ : Կայսերազուն թագաժառանգ իշխանին հսկողները երկու ալպանիացիներ են, լեռնցի ու վայրագ մարդիկներ, որոնք ամէն տեղ կը հետեւին անոր, թէպէտ և իրենք ըլլան անտեղեակ իրենց մայրենի լեզուին իսկ և տարրական կրթութեան երեսն անգամ չը տեսնող լեռնցի վայրենիներ :

— Ռօպէր Եազըճեանի դիմենք աւելի լաւ չըլլա՞ր կը պատասխանեմ իրենց, անիկա սւղղակի Եըլտըզէն պաշտպանուած է. անոր ձեռքէն լա՛տ գործեր կուգան:

Ռօպէր Եազըճեան նախկին ածխավաճառ մըն է որ պալատան նախարարներէն մէկուն տրամադրելի ըրած է իր կինը և որուն շնորհիւ արժանացած է Նաֆիայի տնօրէն ըլլալ, և Ստեճապետ Բերայի Թաղ. Խորհուրդին ու Հոգաբարձու Բերայի ազգային վարժարաններուն:

Որոշում մը չենք կրնար տալ, շուարեր մնացեր ենք. երբ սենեկապետը կը մօտենայ մեզի՝

— Տասնական դրուչ պիտի տաք իբր անկողնի դըրամ կըսէ. վաղը միւս օր երբ դուք ալ ձեր անկողինները բերել տաք ալ դրամ տալէ կազատիք:

Մերժելու տխուր հետեւանքները տեսած ենք կալթա-Սէրայի մէջ. անցեալի տխուր փորձառութիւնը կրած ենք. անձայն կը վճարենք տասնական դրուչ:

Մարդը դրամը առնելուն կը կախուղնայ, կ'անուշաբերնէ մեզի, մեզ մխթարել կը ջանայ վրան բաց ու շնական կեղծաւորութեամբ մը որ մարդ կը կատուեցնէ:

— Մի՛ վախնաք, առաջ Աստուած քանի մը օրէն կազատիք. վախնալու բան չկայ. սրտերնիդ ամուր բռնեցէք:

Ապո՛ւշ մա՛րդ, կը մտածեմ ինքնիրենս, դուն ալ շահագործումի ճամբայ մը գտեր ես, հայութեան տառապանքը շահագործողի այս ընդարձակ ու տխուր շահաստանին մէջ որ ոստիկանութեան դուռ ու բանտ կը կոչուի:

Ը.

Կը սպասենք մեր մարդերուն: Ա՛խ, չէք գիտեր որչափ դառն է սպասումը բանտին մէջ. ինչե՛ր կը զգան մեր մայրերը, եղբայրներն ու քոյրերն արդեօք: Մահու չափ տխրութիւն մը կ'իջնէ հոգիիս, կը նստիմ ան-

կիւն մը, փայտին վրայ, գլուխս կառնեմ ձեռքերուս մէջ ու կը մնամ այդպէս մտածկոտ, յուսահատ...: Շուրջս մխոր կայ. ոմանք կը խօսին, ոմանք օտիկս կը խաղան թուղթի կտորներով զոր շինած են իրենք: Բան մը չեմ տեսներ, բան մը չեմ լսեր այլևս, առանձին եմ, անպաշտպան՝ ինկած այս անգութներուն ճիրանին տակ: Տխրութիւնն ու յուսահատութիւնը երկու զգացումներ են որոնք անզգալի կընեն ժամանակին վազքը. որչափ կեցեր եմ այսպէս, կէս ժամ, ժամ մը, թերեւս:

Երբ ուսիս տրուած հարուածէ մը գլուխս վեր կառնեմ. Մի՛ճրատն է, իմ տառապանքի օրերուս մտերիմ ընկերը.

— Տղա՛յ եղա՛ր, ի՛նչ եղար, ե՛լ, ինքզինքիդ կո՛ւր, մտածելու բան մը չըկայ:

Եւ ձեռքէս բռնելով զիս կը վերցնէ վեր.

— Եկո՛ւր, նայէ՛, թէ՛յ պիտի խմենք:

Իրաւ ալ ներկը թափած ափսէի մը վրայ քսան երեսուն հատ թէյի գաւաթներ կան, զոր վաճառողը ձեռքին մէջ առած կը պտտցնէ ամէնուն առջեւ, տասնական փարայի ծախելով:

Մենք ալ կառնենք մէյմէկ հատ. գաւաթը հաղիւ չրթունքիս կը տանիմ՝ աղտոտ հոտ մը քթիս կը հասնի. ո՛վ գիտէ քանիներ խմեր են այս գաւաթէն. և ի՛նչ թէյ, տեսակ մը ներկուած ջուր որ տաք ըլլալու առաւելութիւնն ունի և որ սոսկ այս վերջին հանգամանքով թէյ ըսուելու արժանի է միայն:

Ներսիզիս կանցնի կոր. քսան և չորս ժամէ ի վեր փշրանք մը դրսժ չեմ բերանս:

Կտոր մը սեւ հաց կուտան ինձի, այն հացէն զոր ամէն իրիկուն չեն զլանար բանտարկեալներուն բաժնելու իբր ամէնօրեայ սնունդ:

Հացը կը թաթխեմ թէյին մէջ և բերանս կառնեմ. աւազի հատիկներ, որոնցմով լեցուն է հացին միջուկը, սկառանքուս տակ կը կճրտան, ի՛նչ ըլլայ ըլլայ, անօթի

եմ. կուշտ ու կուռ կուտեմ, փառաւոր եւ հալեղ խոր-
տիկ մը ճաշակած ըլլալու գոհունակութեամբ:

— Հիմա փորդ կշտայաւ ա՛լ, կըսէ Հայկազն, եկուր
նստէ քովս խելօքիկ մը, եկուր, քեզի քաշածներս
պատմեմ:

Քովիկը կը նստիմ. աչերս վեր կը վերցնեմ առա-
տաղին. արեան լայն բիծ մը կայ հոն.

— Ի՞նչ է սա վերի արիւնը, կը հարցնեմ:

— Պապը-Ալլիի դէպքին ատեն բանտարկուածները
խողխողուած են հոս, խեղճերուն աղիքները դուրս քա-
շած ու նետած են դէպի վեր, այս անգութ, անասնա-
յին խաղին մէջ գտնել ջանալով իրենց կրօնամօլի յայ-
րատ զգացումներուն վրէժխնդիր յագեցումը:

Կը դողամ . . . :

Վերի արիւնը խոշոր համեմատութիւններ կառնէ
աչքիս. լիճի մը պէս կը մեծնայ, կը լայննայ. արիւնով
լեցուն լիճ մը, ամբողջ հայութեան արիւնը . . . :

— Դեռ աւելին կայ, կը շարունակէ. անցած տարի,
դուրսի գործարանները մաքրած ու վերաշինած ատեն,
քարերուն տակէն մարդու ոսկորներ, դանկեր ու բա-
ղուկներ գտնուած են, ամէնքն ալ մեր խեղճ հայե-
րունը . . . :

Մազերս գլխուս վրայ կը ցցուին:

Արդի քաղաքակիրթ Եւրոպայի մէջ դեռ պատթիյ-
նը գոյութիւն ունին ուրեմն. վերի արեան արատը
բաց աչքի մը պէս միշտ դէպի ինծի կը նայի, սպառ-
նալից ու դիւային ակնարկի մը նման որ զիս կը սոռ-
կացնէ:

— Հիմա ատոնք լմնցան, մտիկ ըրէ ինծի, կա-
ւելցնէ, թէ մարդ ի՞նչ գերբնական ուժ ունի իր մէ-
ջը տառապանքներու դիմանալու. ես, ա՛լ հոսկէ ա-
զատելիք չունիմ, գիտեմ. իմ գերեզմանս բանտին այս
չոր պատերուն մէջ պիտի ըլլայ, ի՞նչ ընենք, ճակատա-
գիրս այնպէս է եղեր, բայց երբ դուն ասկէ դուրս ել-

լաս, և վստահ եմ թէ պիտի ելլաս, քաշածներս գրի
ա՛ն և թող ուրիշներ հասկնան թէ ինչե՛ր քաշեցին դեռ
ինծի պէս շատեր այս բանտին մութ նկուղներուն մէջ,
թէ ի՞նչ կեանքեր ու ապագաներ կործանեցան այս մահ-
ուան և խորախորհուրդ անգունդներու արհաւիրից
մթութեան մէջ. գրէ ատոնք. թո՛ղ կարգայ մեզմէ ետ-
քի եկող սերունդը և թո՛ղ հասկնայ, թէ ինչե՛ր կրե-
ցին իրենց նախկին եղբայրներն ու հայրերը, գրէ՛ և
գրեցի՛ր թէ ոսկորներս պիտի խայտան իրենց փոսին
մէջ, պիտի զգամ . . . :

Վերացած է կարծես. իր դէմքը ճառագայթարձակ
երեւոյթ մը առած. վշտի ծայրայեղութիւնն է ինք
որ անա կը պոռթկայ, որ անա դուրս կը թափէ իր մե-
լամաղձոտ հոգիին ամբողջ տխրութիւնը սրտակիցի մը
հանդէպ:

Արցունք մը կը սահի իր փոսացած աչքերէն և կը
կորսուի իր ձորուքին խռուացած մազերուն մէջ:

— Մտիկ ըրէ՛, կըսէ Միհրդատ:

«Սեպտեմբեր 25ի գիշերն էր. մեր տունը Պէշիկթաշ
Ենէնի Մահալլէ է. ճաշերնիս ըրեր և ժայր ու տղայներս-
տեր էինք դէմ դէմի, երբ տասներկու օտտիկան և նոյն-
քան մըն ալ լրտեսներ մեր տան դուռը փառին. նա-
խապէս արդէն պատրաստուած էինք մասածք այս ել-
քին, որովհետեւ վաւար՝ մահափորձին գլխաւոր դերա-
կատարներէն մէկը ըլլալը գիտէինք:

Դուռը բացի:

— Ներեցէք, ըսաւ թաղին քովսէրը որ միւսները
կառաջնորդէր, Հասան փաշայի(*) հրամանով տունը
պիտի խուզարկեմ:

Եկող բազմութենէն կուահեցի այն ծանր ամբաստա-

(*) Հասան փաշա թագաւորին սիրելիներէն է և որ
հիմա մեռած է, և իրեն յաջորդ կարգուած վասըֆ
փաշա:

նութիւնը որուն տակ մը գտնուէի, ծունկերս սկսան դողալ :

Երեւի հասկցան իմ արտակարգ վախս որ ակնյայտնի կերեւար դէմքիս ամէն գիծերուն վրայ :

— Մի վախնար տղա՛ս, աւելցուց քօմիսէրը, եթէ անմեղ ես կասկածելու տեղ մը չունիս :

Չի խօսեցայ, խօսիլն ինչ օգուտ. գիտեմ թէ անմեղ կամ մեղաւոր վերջապէս ինկայ իրենց ճիրաններուն մէջ : Մայրս, ծեր կնիկ, վախէն դողդղազին կծկտեր է սենեակին մէկ անկիւնը, գունաթափ և մեռելատիպ : Ա՛խ, մայրս, մայրս, գիտցիր, բարեկամս, ո՛չ մէկ բան ինծի այնչափ վշտակրութիւն կը պատճառէ, ո՛չ բանտը, ո՛չ տառապանքը, այլ միմիայն անկարելիութիւնը պաշտելի մօրկանս երեսը տեսնելու, լսելու անոր գորովալից ձայնը, վայելելու անոր խանդակաթ ակնարկին անասանելի քաղցրութիւնն ու հրապոյրը :

Վեր վար սկսան խուզարկել, դարակ, պահարան, անտուկ ամէն ինչ պարպուեցան, անկողիններուն բուրդերն ու բամպակները, կրակարանին մոխիրը, սանդուխներուն տակը, ամէն ինչ, ամէն ինչ մէկ խօսքով չը խուսափեցան կրկին ու կրկին անոնց աչքերուն առջեւէն անցնելու : Ունեցած թուղթերս ամբողջ պատուեր էի արդէն, ինչ պիտի գտնէին :

Երեքուկէս փամուռն խուզարկութենէ մը ետք, քանի մը երկաթի կտորներ և մէկ Սաղմոս ու Աւետարան, մօրս սիրական երկու գիրքերը առին :

— Վայրկեան մը, Միհրդատ էֆէնտի, ըսաւ ինծի ոստիկանը, մեզի հետ եկուր :

Մայրս օտքի վրայ է այս խօսքը լսելուն, դիմացս կանգնած. նախազգացումն ունի թերեւս թէ այս երթալս այլեւս անդարձ է. մեռնողի մը վերջին գնացքը, որուն անդառնալիութեանը այլեւս վստահ ես : Ծիտս կը պլլուի, կը սկսի լալ :

— Իմ տղաս յանցանք չունի կը պաղատի ոստիկաններուն, իմ տղաս իր շուքէն իսկ կը վախնայ :

«Ու կը պագնէ, պինդ սեղմած գլուխս իր բազուկներուն մէջ, զիս անդարձ փախցնելու վախովը հողին համադրաւ : Արցունքները, տաք տաք, ամէնն ալ իր հողիէն ինկած, կիյնան այտերուս, երեսիս վրայ. գերմարդկային ճիգեր կընեմ չի լալու. կը վախնամ ալ մօրս խօսք մը ըսելու, որովհետեւ առաջին բերանս բանալուս լալը պիտի պոռթկայ :

«Կը բաժնեն մեզ իրարմէ և առջեւնուն ինկած կը քալեմ օստիկաններուն, գլխիկոր, շուարած ու ընելիքիս թողելիքիս անտեղեակ վիճակով մը առինքնուած : Մեր փողոցը դառնալունս, վերջին անգամ մըն ալ ետիս կը նայիմ, կը դիտեմ այն տունը ուր մանկութեանս օրերն է սահեր, ուր այնքան երազներ հիւսեր, այնքան երջանկութիւններ երազեր եմ. մօրս գլուխը պատուհանին լուսաւոր շրջանակին մէջ կը գծագրուի աչքիս, և որ աւա՛ղ, վերջին անգամ է որ կը տեսնեմ . . . :

«Կառքը կը սպասէ մեզ քիչ մը անդին :

— Կառքով պիտի երթանք, էֆէնտի, կըսէ ոստիկաններէն մէկը :

Այն քաղաքավարութեամբ որով կը խօսի, կը կարծեմ թէ ասիկա պալատան պաշտօնեաներէն է, ուրեմն կորանք. պալատ, ամէնէն խորունկ արհաւիրքն ու սարսափն է որ կը ներշնչէ այս բառը ամէն մարդու համար, որ տոճկի հպատակութեան տակ կապրի : Այդ միջոցին է որ նէճիպ Մէլնամէ փաշայի նախագահութեամբ Երլազի այն բարձրագոյն ատենը բացուած է ուր կը քննուին մահափորձին պարագաներն և ընողները : Ամէն ինչ վայրկեանաբար կը կռահեմ : Բարձրագոյն ատենին ներկայանամ պիտի. Քէնտիրեանի հետ մօտաւոր ազգականութիւնս թերեւս ծովուն տակ զրկէ ինծի. ո՛վ անաչառ դատաստան սովալլուի պնակալէղներու :

«Ոստիկան մը քովս, հատ մը ծպտած դիմացս, հատ մըն ալ կառապանին քով, կառքը կ'ընթանայ խորդ ու բորդ ճամբաներէ գիշերային լուսթեան մէջ : Պալատի

ճամբան է ասիկա, գերեզմանի ճամբան, ուր կը զգաս
 այն լուռութիւնը և ամայութիւնը՝ որ այնքան պիտանի է
 քսաներորդ դարու այս ահաւոր հաւատաքննութեան
 ահռելի խարուկարանին համար: Ձիերուն ոտքին ձայնը
 արձագանգ կուտայ զիշերային խոր լուռութեան գիրկը:
 Կառքին զոյգ լապտերները արիւնոտ լոյս մը կը ձգեն
 մեր առջեւէն, տխուր դողդոջուն լոյս մը որ սարսափս
 կը շատցնէ: Խօսք չիկայ: Կարծես կենդանութիւնը
 դադրիլ կը սկսի և կը մոնենք անծայրածիր գերեզմա-
 նատան մը մէջ:

— Հէ՛յ, նէրէյէ՛,

Կը պօռայ ձայն մը հեռուէն: Չայնը արձագանգ կու-
 տայ, կ'երկնայ, կը կորսուի գիշերային անդորրութեան
 մէջ:

— Եսպանճը եօգ, կը պատասխանէ կառապանին
 քովի ոստիկանը:

Որքան արհաւիրից է այդ երկու մարդերուն խոր-
 հըրդաւոր կոչը, որոնք մութին՝ առանց զիրար տեսնե-
 լու, կը խօսակցին... Ստանաներու ձայն կարծես որ
 զիս դժոխք կ'առաջնորդեն: Կը հասկնամ թէ Երլտըզին
 մօտեցեր ենք: Բանի մը վայրկեանէն ահա կառքը կը
 կենայ:

Ոստիկանը որ քովս նստած է, տեղէն կերերայ.
 ձեռքը դուրս կը հանէ կառքին պատուհանէն զոր վար
 իջեցուցած է շուտափոյթ, կը դարձնէ դռնակին բանա-
 լին, դուռը կը բացուի և կիջնեմ վար: Չորս կողմս ա-
 մայութիւն և գերեզմանային լուռութիւն և արհաւիրքը
 կը գրկէ միջոցը և թանձր մառախուղ մը որ կը պատէ
 մեր չորս դին, կը ծածկուի կառքի լապտերներուն ա-
 րիւնոտ ակնարկէն:

— Եանըմտան, պէնիմլէ, տիգդաթլըճա եիւրլեիւն
 էֆէնտի, կը ձայնէ ոստիկանը:

«Ու ես դպրոցական միամիտ մանկիկի մը պէս հլու
 կերթամ իրենց քովն ի վեր, կախազան դիմող ոճրա-
 պարտի մը լռին համակերպութեամբ: Հեռուն, մառա-

խուղին սեւ քօղին ետեւէն փայլուն լոյսի մը սուր սը-
 լաքները խաւարը կը ծակեն տակաւ: Ա՛ն կողմ, միշտ
 դէպի ան կողմ: Հեռաւոր լապտերներուն լոյսը կատա-
 ղի աչքերու ակնարկներ են որ կարծես դէպ ինձի կը
 նային անծանօթ սպառնալիքներով: Վերջապէս ութէն
 տասը վայրկեանէն ահագին երկաթապատ դուռ կը մեզ
 կը դիմաւորէ: Հոս նորէն նոյն հարց պատասխանին և
 երկու զոյգ պահակները, կաշըմբուուն ալպանիացի լե-
 ունցիներ՝ ճամբայ կուտան:

Մտեր ենք Երլտըզ:

«Կերթանք ընդարձակ պարտէզին մէջ. չորս դիս
 խոշոր ծառեր գիշերային ցուրտ հովէն կը սարստան, և
 իրենց մեղմ սօսափիւնը խորունկ արհաւիրքներ կը դնեն
 իմ վախերով փոթորկայոյց հոգիս մէջ: Վերջապէս կը
 կենանք դռան մը առջեւ. հոս երրորդ անգամ նոյն
 հարց-պատասխանին և դուռը կը դառնայ իր ծխնինե-
 րուն վրայ: Սանդո՛ւխ մը մեզ կը դիմաւորէ, ուրկէ վեր
 կեննեք. երկայն նրբանցքէ մը կանցնինք, այս անցքին
 վրայ շարուած երրորդ դռնէն որ կիսաբաց է, ներս կը
 հրեն մեզ:

— Հոս պիտի մնաս, մինչեւ որ կանչուիս, կըսէ ին-
 ձի ընկերացողը. դուռը կը քաշէ վրայէս, կը լսեմ դը-
 ուան նիգին ձայնը որ վրայէս կը կղպուի և ոստիկանին
 քայլափոխերը, որոնք կը հնչեն խուլ հնչուժով մը փայ-
 տէ տախտակամածին վրայ տակաւ հեռանալով:

«Մինակ եմ, բոլորովին մինակ իմ վշաբուս և մը-
 տածուժներուս հետ:

«Վախը որ բոլորովին ընդարմացուցեր է ամէն զգա-
 ցողութիւններս, կամաց կամաց կը ցրուի հա՛ւակերպու-
 թեանս առջեւ, որ կը ծնի հոգիիս մէջ: Մերկ, բոլորո-
 վին մերկ սենեակի մը մէջ եմ, փայտէ սեղան մը սենե-
 եակին մէկ անկիւնը իր քով պարզ խսիւրէ աթոռով
 կ'ամբողջացնեն այս սենեակին կահկարասին: Կազի լամ-
 բարը, որ կը մխայ հիւանդ լոյսով մը, լամբարին շիշը
 սեւցնելով, ահռելի երեւոյթ մը կուտայ սենեակին:

պատուհանը՝ որ երկաթէ վաղափներով շրջապատուած է, կը բացուի ընդարձակ պարտէզին վրայ: Յոգներ եմ, կը նստիմ աթոռը, թեւերս կը կրթնցնեմ սեղանին և ձեռքերս առնելով գլխուս մէջ, կը մտածեմ. ի՞նչ պիտի ըլլայ վերջս, ի՞նչ վերջաբանը այս տխուր յառաջաբանին: Միտքս կը ճնշուի, կ'ընդարմանայ այս խառնիխուռն մտածումներով, որուն հետ ապագայիս անըստուգութեան վախն ալ կը խառնուի և այսպէս աչքերըս կը գոցուին:

«Առտուանց կազին լոյսը ճերմկեր է երբ կարթննամ. կազը կը մարեմ. հիւանդ լոյս մը ամպամած երկինքէն ներս կուգայ սենեակին միակ պատուհանէն: Կը մտածեմ ու կը մտածեմ: Կը քալեմ շարունակ սենեակին մէջ, ձախէն աջ, աջէն ձախ: Պատուհանին կը մօտենամ, կը բանամ դռն և առտուան ցուրտ և կենսարար շունչը ձակատս կը հովահրէ որ կրակներու մէջ կայրի: Կը մընամ երկար ատեն պատուհանին առջեւ, հեշտութեամբ ծծելով քաղցր սիւզը որ դուրսէն իր հետ կը բերէ օդալամուրի ծառերուն մեղկացնող և անուշ հոտը: Կանցնին ժամերը այսպէսով. ճիշտ կէս օր է երբ հեռուէն կը լսեմ ոտնաձայն մը որ տակաւ կը մօտենայ սենեակիս: Ինչի կուգան անա ուրեմն, ճգնաժամը մօտեցած է: Արդարեւ բանալին կը դառնայ և դուռս բացուելով երկայնահասակ սեւ մը,

— Վեր հրամմեցէ՛ք, էֆէնտի, կըսէ ինծի, փաշան քանի մը բաներ ունի ձեզի հարցնելիք:

Առանց ո եւ է պատասխան տուլու կը նետելիմ իրեն, երբորք սանդուղէ մը վար կ'ընկնեք և ճիշտ սահողողին ձակառը բացուող դռնէ մը կը մտնեմ սենեակ մը. մարդը զիս կը ձգէ կերթայ: Գեղակերտ, խոշոր սեղանի մը առջեւ, փառաւոր թիկնաթոռի մը մէջ, նստեր է Նէճիպ Մէլհամէ փաշա. ժպտերես ինծի կը նայի, առանց առաջարանի և յանկարծակի:

— Տղա՛ս, կըսէ ինծի անուշ լեզուով մը, քանի մը խօսք ունիմ քեզի, եթէ ճիշտ պատասխանես, անմի-

ջապէս պիտի արձակեմ: Գիտես որ մեր կայսեր գլխութիւնը մեծ է և դուն պէտք է օգնես մեզի՝ ցոյց տալու հեղինակները այն եպերելի արարքին զոր գործեցին քանի մը հոգի իր սուրբ անձին դէմ. ըսէ նայիմ տղաս, ազգականութեան կապ մը ունի՛ս Վաւա՛մ Բէնտիրեանի հետ:

— Այո՛, կը պատասխանեմ իրեն համարձակ, քրոջս զաւակն է. շատ անգամ մեր տունը կուգար կերթար, բայց չէի գիտեր թէ մահափորձին գլխաւոր գործիչներէն մի՛ ըլլար անի, և ասկից զատ ի՞նչպէս կրնայի կասկածիլ իրմէ, քանի որ ինք իր գործէն լաւ կը շահէր և հաւատարիմ հպատակ էր Օսմ. կայսրութեան. եթէ առաջին պղտիկ կասկած մը ունենայի, ես պիտի յանձնէի զինքը կառավարութեան . . . :

Այս խօսքին Նէճիպ Մէլհամէ հեղնօրէն կը ժպտի. գիտէ թէ ի՞նչ ազգասէր զգացումներ կը տածեմ ներսս իմ համայնքիս համար . . . :

— Կը խնդա՞ք էֆէնտի քթիւ կըսէ, ճիշտը ըսէք հիմա. տեղէ՛ք, հիմա ի՛մ ձեռքիս մէջն էք, ի՞նչ ուզեմ կրնամ ընել ձեզի. ըսէ տղա՛ս, դուն լաւ գիտես թէ հո՛ս, Պոլսոյ մէջ որո՞ւ հետ կը տեսնուէր անիկա. ըսէ իր բարեկամները. մէկ վայրկեանի գործ է և քեզ պիտի արձակեմ:

— Փաշա էֆէնտի, մեր տունը եկած ատեն, ոչ ոքի մասին բան մը չէր խօսեր. կը կատակէինք, կերգէինք և մեր խօսքերը օղիէն ու անոր յարակից զուարճութիւններէն անդին չէր անցներ. և բացի ասկէ բարեկամ չուներ ինձմէ զատ:

— Ի՞նչ, բարեկամ չունէ՞ր, կըսէ ինծի ձայնը քիչ մը խստացնելով, Աշոտ Եղիկեան, Սիլվիօ Րիչի, Մկրտտիչ, Ժորիս, ասոնք իր ամէնօրեայ մտերիմներն են եղեր, դո՛ւն ինչպէս չես գիտնար, քանի որ քու տունդ կը ժողվուին եղեր խորհրդակցելու համար:

Կը հասկնամ. վրաս ամբաստանութիւններ նետելով զիս շուարեցնելու և բերնէս խօսք առնելու վարպետութիւնն է այս ձեւը:

— Ես առնոցմէ ոչ ոք կը ճանչնամ կըսեմ իրեն, ես միայն Գէնտիբեանը կը ճանչնամ. ուրիշ ոչ ոք և ի՞նչ հարցում ալ ընէք անկարելի պիտի ըլլայ ձեզի պատասխանել, քանի որ ոչ մէկ բան ունիմ ձեզի ըսելիք և ոչ մէկ բան գիտցած եմ այդ մասին:

Այս բացարձակ մերժումիս Նէճիպ Մէլհամէ կը բարկանայ, զիս վախցնել կուզէ:

Ու յանկարծ շառաչուն սոսկալի ապտակ ժը կ'իջնէ երեսս. աչքերէս կրակ կը ցատկէ, ամէն ինչ կ'սկսիմ կարմիր տեսնել, գլուխս կը դառնայ ու կ'իյնամ վար նուազած:

Թ.

«Սենեակի մը չոր տախտակամածին վրայ սարածեր են զիս երբ կը սթափիմ, մէկը Ֆանելանելով զիս շփէ. թերեւս բժիշկ մը. և երբ աչքս դէպի ձախ կը դարձնեմ նորէն ինքն է, ինքը, Նէճիպ Մէլհամէ, որ հոգէտա հրեշտակի մը պէս սադայելական ոտենային ժպիտով դէպի ինծի հակած կը հարցնէ քաղցրութեամբ.

— Ըսէ՛, տղա՛ս, կը ճանչնաս Գէնտիբեանի բարեկամները:

Այս սադայելական անուշութիւնը որով ինծի կը հարցափորձէ, հեգնանք մը կը թուի իմ խոշոր տառապանքիս առջեւ, կը կատրիմ և առանց բառ մը պատասխանելու գլուխս անդին կը դարձնեմ արհամարհանքով:

— Հէ՛, պատասխան չիտա՞մ Միհրդատ:

«Գլուխս տեղէն անգամ երերցնելը աւելորդ է. կը կենայ դեռ, երկար խոստումներ, սպառնալիքներ, յարգանքներ ու լուտանքներ իրարու կը յաջորդեն և վերջապէս տեսնելով անդրդուելիութիւնս սփինքսային լռութեանս մէջ, քանի մը արարերէն բառ կարտասանէ հսկող պաշտօնէին ու կը հեռանայ: Կամաց կամաց կելլեմ ոտքի, աթոռին վրայ կը նստիմ:

— Հանգիստ, լա՛ւ ես կը պատասխանէ այս անգամ խափշիկը:

«Ամէն խօսք, մանաւանդ այս վերջինը խոշոր հեգնանք մը կը թուի ինծի. ի՞նչ, այսչափ չարարելէն ետքը հրէշային հեգնութեամբ մը որպիսութիւնս հարցնել, բայց ասիկա կատողելիք վայրկեան է և կատողութիւնս լռութեամբ կուզեմ արտայայտել. ոչ մէկ պատասխան անոր ալ. և պաշտօնեան լուրի, կը քաշէ դուռը վրայէս, կը հեռանայ կերթայ: Ա՛լ մինակ եմ, ուրեմն այլեւս չի պիտի վերադառնամ տանջանքի սենեակս, ա՛հ, որչափ երջանկութիւն Աստուած իմ: Ժամերը կը սահին կերթան այսպէտով: Ահուելի կերպով փորս անօթի է. աղիքներս կը գալարին փորիս մէջ, բերանս չոր, լեզուս փայտացած: Կը սպասեմ ու կը սպասեմ. լուսին կը յաջորդէ մութը և դեռ կ'ուշանան գալու, և ոչ ոք իսկ քովս պուտ մը ջուր խմելու համար. չարչարանքներուն ամէնէն սոսկալին, ընկե՛ր, գիտցիր որ անօթութիւնն է. աչքերս կը մթնեն իրենց ակնակապիճներուն մէջ, տեղէս շարժելու կարողութիւն չըկայ վրաս, քառսուն և ութը ժամէ իվեր բերանս փչանք չեմ դրեր: Ու ահա նորէն այս անգամ սենեակիս դուռը կը բացուի և միլենոյն հսկողը կուգայ քովս. բռունցքը կիջեցնէ ուտերուս մէջտեղ.

— Հայտէ՛, երերա, շուտ բաշային պիտի ելլես:

Ոտքերս կը դողան, հազիւ քայլ մը առած ծունկերս կը ծալուին իրենց վրայ. խափշիկը քաշքշելով քաշքշելով, քուրջի կտորի մը, անկենդան մարմինի մը պէս կը տանի զիս նորէն Նէճիպ փաշայի առջեւ.

— Խելքդ գլուխդ եկա՛ւ, հայտէ՛ նայիմ, ըսէ՛, կը ճանչնաս Գէնտիբեանի բարեկամները:

Այս անգամ ես ալ չեմ գիտեր ի՞նչ կըլլամ. մահը, ամէն բան աչքս եմ առեր ա՛լ, կը սկսիմ քֆրել իրեն, իր գերդաստանին, ամէնուն, ամէնուն ալ հաւասարապէս:

«Ու ահա չորս մարդ զիս կը բռնեն, չորսն ալ հուժուկու, կատաղի վայրենիներ. կը զգամ կաշկանդուելու ութը երկաթէ բազուկներու մէջ. ձեռքերս կը բանան և

ն՝վ սոսկում, քովերնին դրուած կրակարանէն երկու խոշոր հրահրուած ածուխի կտորներ կը դնեն փերուս մէջ, ձեռքս քաշել կուզեմ, մատերս գոցել կը ջանամ, ամէնքն ալ բռնուած. ահ, սիրտս փուշ փուշ ըլլալ կը սկսի երբ ասոնք հիմա կը յիշեմ, ազնիւ բարեկամ: Միսս կը սկսի այրիլ և ահաբեղի հոտ մը կը տարածուի ամբողջ սենեակիս մէջ: Անօթութիւնը այս անպատում, անասելի և աննկարագրելի ցաւին միացած՝ չեմ գիտեր ինչ տեսակ ազդեցութիւն կընեն վրաս, մազերս կը ցցուին, աչքերս կը դառնան և ասկէ անդին ալ մութ է, խաւարին մէջ . . . :

ժ.

Ամիս մը անցեր է. երբ երկարատեւ հիւանդութենէ ետք ինքզինքս կը գտնեմ Զապթիէի հիւանդանոցը, ուր փոխադրեր են զիս. երկար, երկար օրեր տարուբերեր եմ կեանքի ու մահուան մէջ և հիմա որ փոքր ինչ լաւցած եմ, զիս փոխադրեցին հոս, ա՛լ հարցնող փնտռող չկայ, ալ Միհրդատ չկայ իրենց համար . . . ո՛վ գիտէ որքան տարիներ այսպէս պիտի մնամ հոս, մինչեւ որ ազատութեան արշալոյսը ծագի հեռաւոր երկիրներու վրայէն . . . »

Միհրդատ վաստակաբեկ այս տխուր ու սարսափեցընող պատմութենէն՝ կանգ առաւ քիչ մը, գլուխը հանգչեցուց ուսիս վրայ, մահու չափ տխրութիւն մը իջեր է հոգիիս և քունը որ ծայրայեղ յուզումներու յաջորդն է, աչքերս կը գոցէ: Երբ կ'արթննամ իրիկունը իջեր է արդէն, բանտի տխուր իրիկուններ: Ընկերներ կը ժողվուինք ու կ'երթանք հացերնիս կ'առնենք դուրսէն, երկուքական զրչ. տալով կը գնենք իւզով լուբիա: Ծանծի աղտեղութիւնները կը լողան ձէթին մէջ. կը նստինք տախտակամածին վրայ բոլորակի և կը սկսինք ուտել. իւզը կոկորդնիս կ'այրէ, մեզի բաժնուած թայիների հացերուն մէջ աւազի հատիկներ կան, որոնք կը խոթան մեր ակուններուն տակ, բայց ինչ ընենք, անօթի ենք, պէտք է կշտանալ:

Հացերնիս ուտելէն ետք կը ժողվուինք անկիւն մը, դուրսէն ուրիշ ընկերներու ալ կը ծանօթանանք. ամէնն ալ ոչինչ բաներու համար բռնուած ու ինկած են հոս, որը ուշ մնացած ըլլալուն, որը առտուանց կանուխ բաղնիք գացած ըլլալուն, որը պահականոցին առջևէն անցած ատեն յօրանջելուն, որը ճամբան շատ արագ քալելուն և որն ալ թերևս ուժով չնչելուն համար. . . :

Ու բոլոր ասոնք մնացեր են հոս ամիսներէ ի վեր առանց անգամ մը հարցաքննուելու, և ոչ ոք ուզեր է իմանալ թէ ինչ պատճառով բերեր թխմեր են այս տարազդէներուն խումբը այս տխուր պատթիլին մէջ:

Քիչ մը ետքը կը նայինք որ երկու հոգի անկիւնը քով քովի նստեր են և ծռած տախտակին վրայ բանի մը կը նային. կը մօտենամ և զարմանքս նողկանքի կը խառնուի երբ եղածը կը դիտեմ:

Տախտակամածին վրայ սահման մը որոշեր են, և իւրաքանչիւրը իր ունեցած թիթեղի տուփի մը մէջէն ողիլ մը հաներ. խոշոր ու պարարտ, և որոնցմէ լեցուն է տուփերէն ամեն մէկին մէջ, ու ձգեր են տախտակամածին վրայ. որո՛ւն պատկանած ողիլը որ առաջ անցնի և համնի մինչև սահմանը՝ ան պիտի առնէ հինգ դրուչ:

— Ինչ է աս ըրածնիդ, կը հարցնեմ իրենց անուշ լեզուով:

— Ողիլի մրցում, ընկեր, կ'ըսէ մէկը. մենք գործի մարդիկ ենք. ողիլները տուփի մը մէջ կը պարարտացընենք ու ետքը մրցում կ'ընենք ասոր կամ անոր հետ. բան մը չէ, հիմա կը զզուիս, բայց դուն ալ կամաց կամաց կը վարժուիս. հոս քեզի պէս մօնչեռներ շատ են ինկեր, ամենն ալ վարժուեր, եփեր, մարդ եղած դուրս ելեր են:

Իրենց լրբնի խօսուածքէն, անպատկառ չարժուածքէն և այն աղտոտ չեչտէն զոր կը դնեն իրենց թուրքերէն ոսմիկ թօ-ալցութեան մէջ զիս կը գանեցնեն և զզուանքով կը հեռանամ լուբեայն:

Կամաց կամաց մեր ծանօթներու շրջանակը կ'ընդ-
 րայնի, հոն են Սաչկոնց որ հիմա Արարկիր աքսորուած
 է, հոն են դեռ ուրիշներ, ծանօթ ազգայիններ, լրա-
 գրողներ, ուսուցիչներ, արհեստաւորներ: Այլ ցորեկները
 գործ չունինք, կը քնանանք ու կը քնանանք: Գիշեր-
 ները հինգ վեց հոգի ժողովուած թուղթի կտորներէ շին-
 ուած քարերով տօմինօ կը խաղանք: Մեր տունէն ան-
 կողին դրկած են մեզի զատ զատ: Տեղաւորուեր ենք
 ա՛լ, տուն տեղ կազմեր պարզապէս. նոր օրէր իրարու
 կը յաջորդեն, ոչ հարցնող կայ ոչ փնտռող. մենք ա՛լ
 ուրեմն դասուեցանք այն բանտարկեալներուն կարգը
 որոնք ամիսներով կը մնան բանտին անկիւնը և օր մըն
 ալ կամ կ'աքսորուին և կամ կ'սպաննուին: Տարի մը
 երկու տարի այսպէս մնացողներ կան, ամենն ալ հիւանդ-
 կախ. բանտին աղտեղութենէն, խոնաւութենէն փճացած
 ու քայքայուած առողջութիւնով:

Այլևս ամեն բանէ յուսահատ, նստեր եմ օր մը սե-
 նեկին տախտակամածին վրայ, կը մտածեմ բոլոր այդ
 դժուարութեանց վրայ զոր պիտի ունենամ այդ ցուրտ
 ձմեռին աքսորուելով. հոս բանտին մէջ այսչափ բազ-
 մութենէ տաքցեր է օդը, բայց դուրս ելլելով կը զգամ
 սառուցիկ շունչը դեկտեմբերին: Ու անա բերնէ բերան
 իմ անունս կը տարածուի, զիս կուզեն դուրսէն: Շուտ
 մը կօշիկներս կը քաշեմ, ժաքէթս կ'առնեմ կռնակս և
 կը նետուիմ դուրս.

— Տըշարտան չաղըըյօրլար օէնի, կըսէ հսկող պաշ-
 տօնեան, էվտէն պիրիսի կէլմիշ:

Վազելով քան քալելով կ'ելլեմ բանտին առջևի
 գտնուած փոքրիկ պարտէզը, ուր երբ դուրսէն մէկու
 մը հետ խօսելու ըլլաս, կրնաս կենալ մասնաւոր արտօ-
 նութեամբ. թօքերս կը շնչեն ձմեռնային պաղ ու օս-
 քուցիկ օդը, աչքերս ներսի մթնշաղին վարժուած,
 յանկարծ լոյսին ելնելուն կը շլանայ. չորս դիս ձիւն է,
 ուրեմն ձիւն կայ դուրսը: Ու մայրս է, պաշտելի մայրս,
 ախուր օրերուս միակ ու անկեղծ բարեկամս որ դէս

կ'ելնէ, ինծի կը փաթթուի, ու կը մնամ այսպէս եր-
 կար, այս տաք գիրկընդխառնումին մէջ դնելով տըխ-
 րագին կարօտը մեր այրած սրտերուն: Արցունքներնիս
 իրար կը խառնուին, հեկեկանօք կուլանք. ա՛խ, որչափ
 անուշ է մօր մը սէրը. կարօտով գլուխը վեր վերցու-
 ցած երեսս ի վեր կը նայի:

— Ինչ է զաւակս ձակափղ վրայ կարմիրը:

— Բան մը չէ մայրիկ, երեսիս վրայ պառկեր էի:

Ինք վատոյժ ու նիհար կին, ինչպէս կրցեր է Շիշ-
 լիէն մինչև Պօլիս այս դժոխքին անկիւնը գալու. մօր
 մը սէրը ինչ դիւցազնական ու անհաւատալի հրաշքներ
 կը գործէ յաճախ. ոտքերը ձիւներուն մէջ քայելէն ճեր-
 մկեր, երեսներն ու ձեռքերը կարմրեր, բայց հոգն է,
 զաւակին քոյն է, անոր սիրովը տաքցած ու վերացած.
 Ես սկեպտիկ՝ դուարճութեանց, զեղխութեանց մէջ մեծ-
 ցող երիտասարդ, հիմա կը զգամ թէ որքան խոր է այս
 սէրը. ձեռքերը ձեռքերուս մէջ կ'առնեմ, կը խօսի բա-
 ւական, մինչ վերէն ձիւնը կը տեղայ մեր վրայ առատ
 կաթիլներով, մազերս ծածկելով իր ճերմակ ալեոյթով:

Ու հիմա, որ ամէն սէրերէ անջ ստուեր, աշխարհէս
 զատուեր եմ ալ, չեմ ուզեր երբեք այս մօրենական սի-
 րոյն քովէս բաժանումը. տառապանքներէն, մտածում-
 ներէն դատարկացած հիւանդ սիրտս՝ այս մօր մաքուր
 ու անկեղծ սիրոյն պէտք ունի զգալու, ոյժ ունենալու
 համար անոնց դէմ: Սակայն պահապանին ձայնը անո-
 ղօք է, հրամանն անգութ.

— Հէ՛յ, երկար ըրիր, կը ձայնէ մեզի. չէ՞ք գիտեր
 որ տասը վայրկեանէն աւելի խօսիլ տրցիլուած է.
 արտօրէն մօրս թեւէն բռնելով կը հրէ դունչն դուրս, և
 զիս կը ձամբէ նորէն ներս, բանտ:

Ա՛հ, դեռ աչքիս դէմն է իր տխրամած երեսը, երբ
 կախի դարձած ինծի կը նայի վերջին անգամ մըն ալ,
 ինչ պահապանին կոչտ ձեռքը մեզ կը բաժնէ իրարմէ
 ու ճիտը ծուռ խեղճ մայրս կ'ելնէ դուռնէն դուրս:

ԺԱ.

Երբ ներս կը մտնեմ, սենեակին անկիւնը կ'առանձնանամ և բերանս թաշկինակիս մէջ թաղած կը սկսիմ լալ դառնադին...

Մինչև իրիկուն տխուր եմ ալ, խօսելու կարողութիւն չունիմ:

— Ա՛հ, եթէ անգամ մը ազատիմ սա բանտէն, վայրկեան մը Թուրքիոյ հողը չը պիտի կենամ. պիտի ելլեմ հեռանամ այս երկրէն անդարձ, հոգ չէ՛ դուրսը մուրամ իսկ. գէթ ազա՛տ պիտի ապրիմ, կը մտածեմ:

Օրը շաբաթ է. կիրակնամուտքի ստուերները կ'երկրնուան կարծես բանտիս մութ անկիւններուն մէջ. թիթեղէ ամանի մը մէջ խուսկ կը բերեն կը ծխեն. որչա՛փ անուշ է իր հոտը, ի՛նչ զգացումներ, ի՛նչ անտիական յոյզեր կ'արթնցնէ հոգիիս խորը անիկա. մխա՛, ով քաղցրահոտ բոյս, թո՛ղ քու քաղցր բոյրը սփոփարարը ըլլայ իմ յոգնած, ջլատած յոյսերուս: Ու ահա աղօթքի ժամն է, կիրակնամուտքի նուիրական պահը զոր կը կատարեն հայ բանտարկեալներ ամէն շաբաթ գիշեր:

Կարգ կարգ կը կենանք սենեակին մէջ. թուրքերն ալ խառն են մեզի. լո՛ւռ ենք, անձանօթին սարսուռովը համակուած: Եւ այս երկիւղած լուսթեան մէջ հայ երիտասարդ մը «Լոյս գուարթ»ը կը սկսի. ամէնքս ալ անզգալարար ծուկ կը չոքենք միեւնոյն ուժէն մըղուած, դրդուած կարծես: Խուսկի քուլաները կը ծածանին մեր գլխուն վերև ամպիկներու նման և ամէնս ալ կը մասնակցինք այս երիտասարդին քաղցր երգին: Բառասուն բերաններէ և աւելի հոգիներէ բղխած այս երգը բանտին պատերը կը թնդացնեն. տեսարանը վեհ է ու սրտագրաւ: Ամէնքնիս, թուրք բանտարկեալներն ալ մեզի հետ, աչքերնիս գոցեր ենք, մենք մեր մէջը ամփոփուած, մեր ցաւերովը առինքնուած և անոնցմով վերացած: Ցաւն ու վիշտը ամէնքս ալ իրարու միացուցեր, իրար խառնել է, հսկայ ձուլարանի մը պէս: Հոս, այս վայրկեանին ա՛լ ազգ չըկայ, տառապած ժո-

ղովուրդներու տառապող ներկայացուցիչները միայն կան, ամէնն ալ իրար զօրուած այս երգին անուշ եղանակին հանգոյցովը: Երգը կը շարունակէ

«Եկեալքս ի մտանել արեգական...»

Ալ վերացեր, անէացեր եմ ես. սիրտս տարօրինակ, անդբաշխարհի զգայողութիւններ ունի.....

ԺԲ.

Մեր սենեակին մէջ Արամ անունով երիտասարդ մը կայ, թիկնեղ և կաշմարուռն, լեռներու տղայ, որ երեք անգամ Ատաբաղար, իր հայրենիքը աքսորուելէն ետք, երեք անգամ Պօլիս վերադարձած է: Այս անգամ նորէն ձերբակալուած եկած ինկած է հոս. որչափ աղուոր կը վայլէ իր առողջ բարեձև մարմինին հագած փօրուրն ու սալթան. ֆէսը դէպի քով ծուած, ճիշտ այն էմբեմու դասակարգին պատկերն է, զորս արտադրելու բաղդը իզմիրի ու իզնիմիտի և իր շրջակայքին վիճակուած է: Անվախ, համարձակ, լեռներու, փորձանքներու մէջ մեծցած, անոնցմով շաղուած և թրծուած տղայ մը: Բանտին մէջ ուր բիրտ ուժը միայն բանտակիցներուն վախ կազդէ, այս տղան է միայն որուն ոչ ոք կը համարձակի մօտենալ ու ծուռ աչքով նայիլ: Թուրք ազգապաշտ մը՝ բառին ամէնախոր և ամէնալայն իմաստովը, որուն տառապանքներովը կը տառապի, որուն ցաւերովը կապրի այս ժողովրդին անկեղծ զաւակը: Իր մասնաւոր հակառակութիւնը բանտին մէջ խափշիկի մը հետ է, թուրք հայատեսց, որ զօղութեան համար նետուեր է հոս: Շատ անգամ կը կռուին իրարու հետ և ուժեղ հայ տղամարդուն կռուիք երկիւղ ձգած է այս մոլեռանդին հոգիին մէջ: Երեսանց բարեկամ ձևանալ կուզէ հայուն.

— Դուռն արարներուն շատ մօտ ես, քեզի արար պիտի ըսեմ ասկից ետք, Արա՛մ:

— Մեր գիւղին մէջ, բարեկամ, Արափ՝ շուներուն կըսեն միայն:

Խափշիկը պզտիկ մնացած կը լռէ :

— Արա՛մ, խելքդ գլուխդ բեր, կըսենք իրեն, Մէհմէտ Ալի պէյի մարդն է, կոնակ ունի անիկա :

— Դէ՛հ, կը պատասխանէ մեզի ծիծաղելով, եթէ անիկա կոնակ ունի, մենք ալ կուրծք ունինք փոխաբէն . . . :

Օրերը օրերու կը յաջորդեն, շաբաթները շաբաթներու : Ո՛չ հարցնող, ո՛չ փնտռող : Մեզի համար դուրսէն աշխատողներուն բան մը չըզար ալ ձեռքէն, ամէն յոյս կորած է, ամէն ակնկալութիւն վերջացած :

Հինգերորդ շաբթուն գիշեր մը երբ նորէն բոլորուեր ենք տօմինօին շուրջ՝ բանտապահը «Գրիգոր և Յակոբ» երկու ընկեր կը փնտռէ բանտին մէջ. մեր սենեակն ալ կը մտնայ :

— Գրիգոր, Յակոբ հո՞ս են, պիտի արձակուին, շուտ թող հագուին :

— Գրիգոր ու Յակոբ, բայց շաբաթ մը առաջ աքսորուեցան անոնք Տիվրիկ՝ իրենց հայրենիքը :

— Վա՛յ, կըսէ բանտապահը ժպտելով, անունի չըփոթութիւն տեղի ունեցեր է, ուրիշ տեղ իրենք աքսորուեր են. բայց խնդիր չէ, թող սիլահ մը ընեն : Եւ հեզնօրէն կը ժպտի :

Ի՛նչինքն արայտա շաբաթը՝ սխալմամբ առանց յանցանք մը ունենալու կ'աքսորուին. քանինքն, քանինքն : Հինգշաբթի օրերը մեր սարսափի օրերն են, որովհետեւ աքսորի մեծ կարաւանը ան օրը ճամբայ կելլէ բանտէն. եթէ սխալմամբ մեզի ալ անունի շփոթութեամբ զրկեն . . . ինչ կրնանք ընել, որո՞ւ բողոքել. անգամ մը դացողը այլևս ետ չը դառնար . . . :

Ամէն հինգշաբթի տասնեակներով աքսորուածներու մէջ ո՛վ գիտէ որչափ անմեղներ այսպէս քշուած դացեր են այս ձմեռուան ցուրտին ու փռքին Սամսոնէն մինչև Անատոլուի ներսերը ռաքով ճամբորդելու . . .

Իրիկուան դէմ աշիբթներու վարժարանին բարձրագոյն կարգի տղաքները կուզան մեզի վիճակակից ըլլա-

լու. յեղափոխական զաւա՛յաներով տոգորուած և Սուլթանին անձին դէմ դաւաճանել փորձած ըլլալու յանցանքով : Տարիքնին հազիւ քսանէն քսանընթիւն մէջ կը խաղայ. ամէնն ալ մաշդամօտիկ ու տաքարէն տղաքներ՝ որոնք շատ շուտ մեզի հետ կը բարեկամանան : Ամէնն ալ հարուստ արաքներու զաւակներ են, Պօլիս ունեւու եկած. տաճիկ յեղափոխականներ, որոնցմով լեցուն է բանտը, զիրենք կը շրջապատեն : Դպրոցականներուն պարագլուխը՝ Էօմէր՝ կըսէ մեզ ամէնուս .

— Տղաքնե՛ր, դուք ամէնքնիդ ալ մէկ երկրի զաւակներ էք. ամէնքս ալ բողոքողներ՝ արդի բռնապետական բէժիմին, եկէք այս գիշեր ձեզի ճաշ մը տամ. թերևս վաղը ծովին տակը չուենք, ինչպէս դացին մեզի պէս հաղարաւորներ :

Ուրախ է, կեանքը սկիստիկօրէն դիտելու վարժուած, որ մահուան առջև խօսկ կը խնդայ : Դուրսէն ճաշ ապսպրել կուտայ մեզ ամէնուս. քսան-երեսուն ոսկի կայ գրպանը. կուտենք կը կատակենք իրարու հետ. ալ եղբայրացեր ենք. ազգի խորութիւն չիկայ .

— Ձեր մէջէն ալ շատեր մեզի պէս դացին, կը դաւանայ ինձի Էօմէր, մենք ալ անոնց եղբայրներն ենք :

Իր տաք լեզու խօսակցութիւնը, իր անուշ շեշտը սիրտս դէպի իրեն կը քայչէ : Դովի ընկերներէն մէկ քանինքնը տխուր են, գիտակից այն վերջակէտին զոր պիտի տրուի վաղը կամ միւս օր իրենց մատաղ հասակի օրերուն :

Խօսակցելէն, կատակելէն չենք իմացեր ժամերուն անցնիլը. կէս գիշերուան մատ մըն է մնացեր՝ երբ դուրսէն կառքի մը և անոր հետևող ձիերու ռոտաձայնը կը լսենք :

Չապթիէ նազըրին է որ անա գործին գլուխը, Չապթիէ կը դառնայ՝ իր ըրածներուն համարը Ելլտըզ հասցնելէ ետք ամէն օր : Ուշ ատեն կը քնանանք Եւ իրաւ հետևեալ օրը այս ամէն տղաքները կը

կանչուին ու մէյմընալ չեն դառնար: Ասոնք ալ գացին, վստահ ենք, ուրիշ շատերուն պէս ծովուն անյատակ անդունդը, ուր ամէն գաղտնիք կը քնանայ, ուր ամէն արդարութեան աղաղակ կը կորսուի, կը լռէ...:

* * *

Կանցնի շաբաթ մըն ալ: Ամիսը կըլլայ երկու և դեռ ոչ մեզ հարցնող կայ, ո՛չ փնառող, ո՛չ ուզող: Օրեր առաջ իմացեր ենք որ այս շաբթու մեծ փոսթա մը պիտի ելլայ աքոորի համար. սիրտերնիս վախէն կը դողայ, թերևս մենք ալ կանք մէջը այս տխուր կարուստին:

Նորէն հինգշաբթի առտու մեծ իրարանցում բանտին մէջ. վերէն քեթիպին կը սպասեն, շատեր իրենց անկողինները ծրարած, ճամբայ ելլելու պատրաստ ու գըլխահակ. մենք ալ անոնց պէս կընենք:

Ու ահա քիչը վերջը կուգայ պաշտօնեան՝ մեծ տետրակ մը ձեռքին, ուր ո՛վ գիտէ որո՛ւ դատակնիքը կայ մէջը գրուած: Յամր, դանդաղ շեշտով մը, զգացնել ուզելով անաւորութիւնը իր պաշտօնին, կը սկսի մէկիկ մէկիկ աքոորի երթալիքներուն անունները կարդալ. անկողիննին կըռնակնին, վաճառական, արհեստաւոր ամէնն ալ հաւասարապէս, բեռնակիրներու նման, կը շարուին քով քովի. վախէն ծունկերնիս կը դողան, թերևս կարգը մերն է. ականջնիս մարդուն բերանէն կախուած է: Վախկոտ լռութիւն մը չորս կողմ, գալիքը գուշակողի տխուր ու սարսափեցնող լռութիւն: Եւ այս լռութեան մէջ մեր ընկերներէն մէկուն անունն է որ կը լսուի. ամէնուս դէմքը մեռելի գոյն է առեր. կը դողանք. երկրորդ մը, երրորդ մը և ահա եօթն ընկերներս քով քովի կը շարուին: Վիզս կը պլոււին, մնասքարով կըսեն ինծի: արցունքը առատօրէն աչքերէս կը վազէ. կը համբուրենք զիրար, վերջին մնասքարովը կըսենք իրարու.

— Թերևս ճամբան մեռնիմ, լևո՛ն. երբ դուն ազատիս, մեր քաջածնները գնա՛ պատմէ և ըսէ որ անիրաւ տեղը մենք կայրինք:

Իբր պատասխան՝ հեկեկանքով կուլամ, խօսելու, պատասխանելու անկարող: Կը միանաւ անոնց Միհրըդատ, Դ. Ս. և շատ դեռ ուրիշ ծանօթներ. հարիւրյիսուն հոգիի տխուր կարաւան մըն է որ մը կազմուի և զոյգ զոյգ ձեռնակապի զարնուած, տխուր խումբը կը շարժի. ամէնն ալ կուլան, բանտին գետինները արցունքներով կը լինայ:

Երբ դուրս կելլեն, ահուելի աղաղակ մը դուրսը կը թնդայ. որո՛ւն մայրը, որո՛ւն քոյրը եկեր իր զաւակին կամ իր եղբօրը վերջին մնասքարովը ըսելու. բանտին դռան քով քաջուած փայտէ որմին ծակերէն կը դիտեմ անոնց անցքը պարտէզին մէջէն:

Մայրեր զաւակնին գրկերնին իրենց ամուսնին կը պըլլուին, ոստիկաններ զանոնք բրտօրէն կը հրեն. գետնէ գետին՝ ձիւներուն, ցետին վրայ կը գլտորին, նորէն օտք կելլեն, նորէն իրենց սիրելիին կը պլոււին: Ու կուլան, միշտ կուլան: Քարերը իսկ կը մասնակցին կարծես այս ընդհանուր սուգին և ողբ ու կօծին:

Կը քալեն: Լացերը կը շատնան, ձայները ահաւոր խառնուրդ մը կազմեն. ցաւած հոգիներէ բխած տխրաբո՛յր աղաղակներ՝ որոնք սիրտս կը խածատեն: Եւ կարաւանը կերթայ, կերթայ միշտ, մինչև որ աքոորեալներուն յետինն ալ կը հեռանայ աչերէս, և միայն կը տեսնեմ ձիւնին փաթիլներուն մէջէն անոր ետեւը և իր կռնակի անկողինը, որ կը կորսուի ձմեռնային մշուշին տխրատեսիլ հեռաւորութեանը գիրկը...:

ՅԻՇԱՏԱԿԻԴ



Գերեզմանիդ առջև, հայրենի հողէն այնքան հեռու օտարութեան եզերքներու վրայ միայնակ, քանի քանի երիտասարդ, Գաղափարի հսկայ փոթորկէ բռնուած հոգիներ, եկան անցան մինչև հիմա: Ամենն ալ իրենց արցունքն ու թախիծը բերին հո՛ն, ամենն ալ իրենց սըրտին մորմոքը դրին քու անխօս ու համեստ չիրմիդ վերև այն վաղահաս հեռացումին համար որով անցար կեանքէն՝ դէպ ի մեծ ոչնչին ընթանալով:

Եկան անցան շատեր:

Ու հիացումով վերաբերուեցան, պաշտամունքով փարեցան այն մեծ Գործին որուն սկզբնաքարը դրիք դո՛ւն և որուն օակայն պտուղը չվայելած անչնչացար, լմնցար ափ մը հողի մէջ թաղելով քու այնքանի լայն աշխարհայեացքդ թառապող ջեղերու երջանկացումին, ստորնաքարչ ու թշուառութեան մէջ տուայտող աշխատաւոր ժողովուրդներու բարեկաման:

Քու մեծ ու համաշխարհային Իտէալիդ փարած, ամբողջովին անոր նուիրուած մտցար ամէն բան և միայն ու միմիայն հայրենիքիդ ու անոր տառապագին զաւակներուն ցաւովը հրատոչոր քու մեծ ու նուիրական մահովդ սրբագործեցիր սկսած մեծ գործդ, — թառապող ջեղերու, բռնութեան լուծին տակ հեծող մասսաներու բարձրացման ու երջանկացման գործ — և որ ահա այսօր կը շարունակեն հեռեորդներդ մաւորական կամ Թէ՛ Կովկաս և թէ՛ Տաճկաստան քու քարոզած մեծ սկզբունքներովդ իրարու միացած, և այդ միացումին մէջ գտնելով իրենց տկար էութեան զօրութիւնը դիմադրաւելու Բռնութեան և Դրամին անիրաւ տիրապետումին:

Ու հիմա որ քու շինած այս մեծ ու հսկայ դաղափարներուդ շնորհիւ, որ դաղափարն է ամեն տանջահար դատակարգերու, բռնապետութեան շղթաները փրշուր փշուր եղած երկրի մը մէջ, ազատութիւնն կը սաւառնի և փրկութեան Արշալոյսը տակաւ բարձրանայ արիւնսաներկ հողերու վերեւ, հիմա՛ սիրով ու հոգիով պիտի փարի երկտասարդութիւնը քու ամէն բարձր սլըզբունքներուդ, դուն որ Քրիստոսի մը պէս զո՛հ եղար անոնց՝ մահուանդ մեծ լուսապսակովը անոնք տարածելով դարերու տառապանքին տակ հեծող ու չարչարուող ցեղակիցներուդ:

Մեզի պէս տառապող ժողովուրդի մը հողին վրայ ուր ինկած դիակները իրենց արիւնովը վտակներ շինած էին, ո՛ւր տարիներով հնչած էր Բռնութեան շղթային սարսափեցնող զանգիւնը, դտար քու յետին հանդատարանդ, և այդ լեռներու մէջ կորսուած քու զերեզմանիդ վրայ մարմարէ շիրիմ մը, վրան պարզ վերտառութեամբ մը, «Քրիստափոր Միքայէլեան»:

Ոչ աւելի, ոչ պակաս:

Թող հիմա քու անունդ հնչէ Պալքաններէն մինչև Եփրատ, Անտեաններէն մինչև Մասիս տարածուած ցրիւ ցրիւ եղած հայութեան զաւակներուն, զորս այնքան սիրեցիր, որոնց տառապանքներովը տառապեցար, որոնց արցունքներովը լացիր դառնապէս:

Մեր բռնութենէ մասամբ շղթայազերծ էութեան վրայ հիմա իբր պարտաւորական պարտականութիւն քու յիշատակիդ յարգանքն է որ կը տարածուի և կը պահանջուի իսկ ի փոխարինութիւն քու այնքանի ծառայութիւններուդ զորս այնքան անձնուիրաբար թափեցիր մեզի համար, և որոնց վերջապէս զո՛հ ինկար քաջարի զինուորին պէս, վէրքը կուրծքիդ, Մահը արհամարհող ծիծաղը շրթունքիդ:

Ու հայ ամէն դատակարգերը ընդհանրապէս և երկտասարդութիւնը մասնաւորապէս իբր յարգանք քու նուիրական յիշատակիդ պիտի ջանայ քու սկսած գործդ

առաջ տանիլ, որքան ալ փշուտ ըլլան ճամբաները, որքան ալ մացառուտ անոնք, հեշտիւ ու երջանկութեամբ ցրցքնելով իրենց արիւնը այն արահետներուն վրայ ուրկէ դուն անցար իբր յանդուգն և աներկիւղ ռահվիրայ:

Քու անունովդ պիտի պարծենայ ու նուիրական մասունքի մը պէս գուրգուրագին պիտի պահէ թանկագին յիշատակդ թրքահայ նոր մտաւորականութիւնը՝ որուն համետ ներկայացուցիչներէն մէկը քու սուրբ յիշատակիդ կը ձօնէ այս գիրքը որ իր մէջ ունի մէկը տառապանքի այն տխուր դրուագներէն զորս ունեցաւ այնքանի սիրած ցեղդ Բռնակալութեան անարկու շրջանին:

Քու պարզուկ ու համետ շիրմիդ պէս, այս անսէթեթ ու պարզ պատմութիւնը քու եղբայրներուդ ու ջոյրերուդ ցաւերովը հիւսուած, թող համետ պսակ մը ըլլայ, աղքատի պսակ, դրուած քու հեռակայ ու տարաշխարհիկ գերեզմանիդ վրայ, և Եւողեան տաւիղի մը պէս՝ Պալքանէն փչած վայրի ու կենսունակ շունչովը թող թրթռան այդ տանջանքի ձայները որոնք լեցուն են այս պսակին մէջ, և որոնք սակայն հիմա երջանկութեան ու երանութեան երգերու փոխուած են:

ԼՆԻՈՆ ՇՍԹՐԵԱՆ





Hand E

587

« Ազգային գրադարան



NL0352760

46732